



Փ Ա Ր Ո Ս

Paros

ISSUE 45 – APRIL / ԹԻԻ 45 – ԱՊՐԻԼ 2021

NEWSLETTER OF THE DIOCESE OF THE ARMENIAN CHURCH OF AUSTRALIA & NEW ZEALAND

ԹԵՄԱԿԱՆ ԼՈՒՐԵՐ

ԵՂ 1 Ապրիլ – Աւագ Հինգշաբթի: Ըստ ընկալեալ սովորութեան, Աւագ Հինգշաբթի առաւօտուն, Սուրբ Յարութիւն Եկեղեցւոյ մէջ Պատարագիչն էր Բարձրաշնորհ Տէր Հայկազուն Արքեպիսկոպոս Նանարեան Առաջնորդ Սրբազան Հայրը, մասնակցութեամբ Քահանայ Հայրերուն եւ Սարկաւազներու: Պատարագը հեռասփռուեցաւ առցանց: Կէսօրէ ետք, տեղի ունեցաւ Ոսնկուայի հոգեպարար արարողութիւնը, Սրբազան Հայրը լուսց ոտքերը երեխաներուն, ներկայացուցիչները Քրիստոսի աշակերտներուն, որմէ ետք ան բացատրեց խորհուրդը ոսնկուային, ի յայտ բերելով խոնարհութիւնը Յիսուս Քրիստոսի, խոնարհութիւնը, որ արժանիքը պէտք է ըլլայ իւրաքանչիւր Քրիստոնեայ հաւատացեալի, ան ըլլայ աշխարհական թէ հոգեւորական: Սրբազանը քաջալերեց որ ծնողներ եւ երեխաներ մասնակցին կիրակնօրեայ արարողութեանց: Երեխաներու աշխուժ մասնակցութեամբ, Տէրունական աղօթքով փակուեցաւ այս գեղեցիկ, աւանդական Ոսնկուան: Պսակածեւ ժահրի սահմանափակումներու մեղմացման պատճառով եկեղեցւոյ բոլոր նստարանները գրաւուած էին մասնակից հաւատացեալներով:



տառապանքի յուզող շեշտով, որմէ ետք Սրբազան Հայրը տուաւ իր իմաստալից քարոզը: Սրբազանը շեշտեց մարդկայնօրէն զգացուող տառապանքը երբ մարդ մինակ է խաւարին մէջ եւ ոչ մէկ յոյս կայ յոյսի ծագումին: Ահաւասիկ հոս է որ յոյսը պէտք է դնել Աստուծոյ վրայ: Մէջբերելով Սողոմոն Իմաստունի խօսքերը թէ ամէն ինչի ժամանակը կայ «ժամանակ կայ տխրելու եւ ժամանակ՝ ուրախութեան», Քրիստոս, յոյսը դնելով իր Հօր Աստուծոյ վրայ, գիտէր որ պիտի փրկուէր, նոյնիսկ ենթարկուելէ ետք բազմապիսի տառապանքներու, մահուան, լքուելով բոլորէն, նոյնիսկ իր ամենէն սիրելի անձերէն: Չուզահեռ մը գծելով Հայ ժողովուրդին կրած տառապանքներուն 20րդ եւ 21րդ դարերու սկիզբը, Սրբազանը յորդորեց որ 30 տարի գինովցած մեր յաղթանակներով Արցախը հասաւ այսօրուան դրութեան, սակայն ինչպէս Եղեռնի օրերուն Հայ մայրը անապատին մէջ ջուսահատեցաւ եւ հաւատացեալ ու ջուսահատող սերունդ պատրաստեց ամենէն դժնդակ պայմաններու մէջ, այսօր ալ մենք մեր յոյսը պիտի դնենք Աստուծոյ վրայ եւ մեր շնորհիւ մեր միասնական ճիգերուն՝ պիտի յաղթանակենք: «Արդարութիւնն ու ճշմարտութիւնը խաւարին մէջ թաղուած չեն կրնար մնալ» եզրափակեց Սրբազան Հայրը: Սրբազանը իր շնորհակալութիւնը յայտնեց քահանայ հայրերուն, սարկաւազներուն եւ դպիրներուն, որոնք այս երեք ժամուան արարողութիւնը իրենց երգեցողութեամբ, աւետարաններու ընթերցմամբ ստեղծեցին այն հրաշալի պահը, որ Պսակածեւ ժահրի պատճառով վաղուց կը բացակայէր մեր կեանքէն:



Երեկոյեան տեղի ունեցաւ Խաւարման խորհրդաւոր արարողութիւնը, քահանայ հայրերուն եւ տպաւորիչ թիւով սարկաւազներու եւ դպիրներու մասնակցութեամբ: Խաւարին մէջ «Ո՛ր ես Մայր Իմ» պարականոն շարականը երգուեցաւ Արժ Տէր Աւետիս Քահանայ Համբարձումեանի եւ Բարեշնորհ Վարդան Սարկաւագ Էլմասեանի կողմէ,



Ուրբ 2 Ապրիլ – Կարգ թաղման եւ Ընդհանուր հոգեհանգիստ: Սրբազան Հօր հանդիսապետութեամբ եւ ընկերակցութեամբ Աւագ Քահանաներ՝ Տէր Նորայր Բաթանեանի եւ Պարթեւ Գարազաշեանի եւ սարկաւազաց, Քրիստոսի թաղման կարգը տեղի ունեցաւ ի ներկայութեան աւելի քան 150 հաւատացեալներու:

Նախքան ընդհանուր հոգեհանգիստ, Սրբազան հայրը տպաւորիչ իր քարոզով մանրամասնութեամբ բացատրեց Քրիստոսի խաչելութիւնը, մահանալը խաչին վրայ եւ տարուիլը այն քարայրը, ուր Հրեաներ կը պահէին մեռելները Շաբաթ օրուան նախօրէին: Բացատրեց Իդարեր կանանց զարմանքը երբ իրենց ըսուեցաւ թէ Յիսուսի մարմինը այնտեղ չէր, Աստուծոյ Գառը միացած էր իր Հօր: Սրբազանը բացատրեց որ Խաչ կը բարձրանային աւազակները որոնք պետական զանձին վնաս հասցուցած էին եւ ըմբոստացողները: Հռովմէական այս խիստ պատժական օրէնքին հետեւելով՝ Քրիստոս ամբաստանուած էր իբր «թագաւոր հրէից», անձ մը, որ միայն խոնարհութիւն կը խորհրդանշէր, խոնարհութեան մարմնացումն էր: Սրբազան Հայրը հարց տուաւ թէ արդեօ՞ք մենք գործնապէս եւ մեր կեանքով կը սիրէինք զԱստուած այնպէս ինչպէս Ինք սիրեց մեզ: Սրբազան հայրը բացատրեց թէ սիրոյ մեր արտայայտութիւնը կու գայ ընդունելով Քրիստոսը եւ հետեւելով Անոր խոնարհութեան ու սիրոյ վարդապետութեան: «Մենք կը հաւատանք որ ընելիք ունինք այս աշխարհի մէջ պատրաստուելու Քրիստոսի միւս զալստեան» եզրակացուց Սրբազանը: Սրբազան հայրը դրուատեց 40օրեայ պահք ու ծոմ կատարողները, բարձր գնահատելով հաւատացեալներու զոհողութեան ոգին:

Ճր 3 Ապրիլ – Սրբազան Հայրը, ըստ ընկալեալ սովորութեան, Ճրագալոյցի Պատարագը մատուցեց Ուէնթուրքթիլի Ս. Երրորդութիւն եկեղեցւոյ մէջ: Սուրբ Յարութիւն եկեղեցւոյ մէջ պատարագեց Արժ Տէր Պարթեւ Աւագ Քահանայ Գարազաշեան իսկ երգեցողութիւնը կատարեց Քառասնից Մանկանց դպրաց խումբը առաջնորդութեամբ Բարեշնորհ Վարդան Սարկաւազ Էլմասեանի: Արժանապատիւ Տէր Աւետիս Քահանայ Համբարձումեան ընթերցեց Վեհափառ Հօր՝ ՆՍՕՏՏ Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսի Չատկական Պատգամը: Տրուեցաւ հաղորդութիւն եւ առաջին անգամ ըլլալով ժողովուրդը ինքզինք բնական պայմաններու մէջ զգաց:



Կիր 4 Ապրիլ – Բազմահազար հաւատացեալներ փութացած էին Սուրբ Յարութիւն Եկեղեցի Սուրբ Չատկուան Պատարագին մասնակցելու, ոմանք իրենց Պահքը կտրելու եւ ուրիշներ՝ հաղորդութիւն ստանալու համար, ինչ որ չէր քաջալերուած ստանալ Պսկաձեւ Ժահրի պատճառով: Երգեցիկ խումբ՝



Լուսաւորիչ եւ Վարդանանց Երգչախումբ ղեկավարութեամբ Բարեշնորհ Վարդան սարկաւազ Էլմասեանի: Հոգեպարար արարողութիւնը աւելի եւս ճոխացուցին Քահանայ Հայրեր Տէր Պարթեւ Աւագ Քահանայ Գարազաշեանը եւ Արժ Տէր Աւետիս Քահանայ Համբարձումեանը եւ զոյգ բուռուարակիրներ, Բարեշնորհ Սարկաւազներ՝ Բաֆֆի Ճէպէճեան եւ Սազո Ասքանեան: Արժ Տէր Նորայր Աւագ Քահանայ Բաթանեանը Պատարագին էր Սուրբ Երրորդութիւն Եկեղեցւոյ մէջ:

Սրբազան հայրը իր բովանդակալից քարոզին մէջ խօսեցաւ արդարութեան եւ իրականութեան ճիշտ չհասկցուելուն մասին, որովհետեւ մարդիկ իրենց հաշիւներէն մեկնելով է որ կ'որոշեն թէ ինչ է ճիշտն ու արդարը: Սակայն մէկ արդարութիւն կայ որ յոյսին նման է եւ անոր պէս կը ճանանայ:

Խօսելով Քրիստոնեության մասին Սրբազան Հայրը յստակօրէն թելադրեց որ ան մէկ օրուան հաւատք չէ այլ մեր հոգեւոր տանարները զօրացնող կրօնք է եւ այդ զօրութիւնը արդիւնք է մեր միացեալ աղօթքներուն: Ան բացատրեց որ Պատարագը երկու նախադասութիւն է «Առէք կերէք այս է մարմին իմ որ վասն ձեզ եւ բազմաց բաշխի ի քաւութիւն եւ ի թողութիւն մեղաց» , եւ՝ «Արբէք ի սմանէ ամենեքեան այս է արիւն իմ նորոյ ուխտի, որ յաղագս ձեզ եւ բազմաց հեղանի ի քաւութիւն եւ ի թողութիւն մեղաց»: Սակայն, բացատրեց Սրբազանը, մեր հոգեւոր նախնիները այս նախադասութեանց շուրջ դրած են այն աղօթքները որպէսզի մեր հոգիները լեցուին եւ մենք կարենանք աղօթել եւ աղօթքի միջոցաւ Աստուծոյ հանդիպիլ: « Այդ վայրկեանը, երբ հաւատացեալը աղօթքով Աստուծոյ կը հանդիպի՝ ամենէն սուրբ վայրկեանն է, որովհետեւ հաւատացեալին հոգին զօրացած կ'ըլլայ եւ թելադրեց» մեկնաբանեց Սրբազանը: Պատարագը միայն ներկան չէ, ան մեզ կը կապէ մեր անցեալին եւ ապագային, իսկ հոն ուր անցեալն ու ապագան կը հանդիպին իրարու՝ այնտեղ է յաւիտենականութիւնը: Այս է Պատարագին մեծութիւնը եւ անոր սրբութիւնը, բացատրեց Սրբազան Հայրը:



Սրբազանը յորդորեց չամչնալ Քրիստոնեայ ըլլալէն, ինչպէս չամչցան մեր նախնիները, չամչցան մեր մայրերը Եղեռնի ընթացքին, Առաքեալներն ալ չամչցան իրենց Քրիստոնեութենէն, նահատակուելու գնով: Այդպէս ալ, այսօր, որ պարտուած ենք Արցախի մէջ, պարտութենէն պիտի չվախնանք եւ մեր կորովը հաւաքելով ոտքի պիտի կանգնինք եւ մեր շնորհքները, ձիրքերն ու հնարաւորութիւնները մէկտեղուած, միասնացած, ի սպաս պիտի դնենք մեր երկրի վերելքին, վստահելով մեր կամքի զօրութեան եւ տոգորուած Քրիստոսի հաւատքով: Սրբազանը յորդորեց երեխաները եկեղեցի բերել որ Քրիստոնեայ Հայեր մեծնան անոնք, որպէսզի անոնց հոգեւոր սնունդը առատ ըլլայ ու անոնց արմատները զօրանան ու ծիլեր արձակեն յօգուտ մեր ազգի ու հաւատքի շարունակականութեան:

Բ2 5 Ապրիլ – Քահանայ Հայրերուն հետ միասնաբար, Մաքուարի Փարքի Հայկական Յուշարձանին առջեւ, Սրբազան Հայրը հանդիսապետեց հոգեհանգստեան պաշտօնին ի յիշատակ մեր մեռելներուն, Մեռելոցի օրուան առիթով: Մեծ բազմութիւն ներկայ գտնուեցաւ արարողութեան: Յիշատակն արդարոց օրհնութեամբ եղիցի:



արժանի են մեր բոլորին սիրոյն եւ յարգանքին: Խումբին ընկերակցեցաւ նաեւ Հայ Եկեղեցւոյ Չայն Բատիօժամի եւ Հայ Համայնքի Բարեկեցութեան Կեդրոնի Երեցներու ու Երիտասարդ Մայրերու Ծրագիրներուն պատասխանատու Տիկին Մարինա Աւագեան-Չափրագեան, որ պատմութիւններով եւ խաղերու կազմակերպութեամբ աւելի եւս խանդավառեց արդէն իսկ ուրախ մթնոլորտը:

Գ2 7 Ապրիլ – Սրբազան Հայրը հայրական գուրգուրանք ցոյց կու տայ ոչ միայն մեր հաւատացեալներուն, վարժարաններու աշակերտներուն եւ հայկական մեր կազմակերպութիւններուն այլ նաեւ՝ մեր երեցներուն, որոնք շաբաթը երեք անգամ կը հաւաքուին Սուրբ Յարութիւն եկեղեցւոյ սրահը եւ ուր իրենց ժամանակը կ'անցընեն հանելի մթնոլորտի մէջ: Կեդրոնի կազմակերպած ամսական հերթական պտոյտները, պսակաձեւ ժահրի պատճառով, դադրած էին ժամանակէ մը ի վեր: Այսօր առաջին պտոյտը կատարուեցաւ **Լուսաշ Թավրըն** ծովեզրեայ Էթալոնկ գիւղաքաղաքը: Ծաշարանը սեփականութիւնն է համայնքին ծանօթ Ծորն եւ Նորա Խուլումունեաններուն: Սրբազան Հայրը ընկերացաւ մեր հայրիկներուն եւ մայրիկներուն, թիով շուրջ 60, ցուցաբերելով իր անկեղծ գուրգուրանքն ու յարգանքը անոնց նկատմամբ: Մեր երեցները

Քշ 12 Ապրիլ – Սրբազան Հայրը նախագահեց Աւստրալիոյ Հայաստան Համահայկական Հիմնադրամի հերթական ժողովին:

Գշ 13 Ապրիլ – Սրբազան Հայրը նախագահեց Կալուածոց Յանձնախումբի հերթական ժողովին, որ զբաղեցաւ Սուրբ յարութիւն Եկեղեցւոյ կողքի կառատան հարցով որ ժամանակաւոր կերպով փակուած էր ամիսներ առաջ այնտեղ պատահած ինքնաշարժի արկածի մը հետեւանքով:

Եշ 15 եւ 22 Ապրիլ – Սրբազան Հօր նախագահութեամբ Թեմական Խորհուրդը շարունակեց Թեմի ռազմավարութեան վերաբերող իր ժողովները, որոնք սկսած էին մէկուկէս տարի առաջ եւ տիրող կացութեան պատճառով յաճախ ընդհատուած: Այս առիթով քննարկուեցան մանրամասնութիւնները հարցախոյզի մը, որուն հիման վրայ կ'առաջարկուի որ ընթացող Թեմի ռազմավարական բնոյթ կրող որոշումները: Սրբազան Հայրը ռոշումեց այս արդիական մօտեցումը եւ քաջալերեց որ նման հանդիպումները աւելի յաճախակի տեղի ունենան, որոնք պիտի նպաստեն Թեմի ապագայ գործունէութեան յառաջընթացին:

Կիր 18 Ապրիլ – Հովանաւորութեամբ Բարձրաշնորհ Տէր Հայկազուն Արքեպիսկոպոս Նանարեանի եւ կազմակերպութեամբ Հայ Առաքելական, Կաթողիկէ եւ Աւետարանական եկեղեցիներու եւ մասնակցութեամբ Պարնապաս բարեսիրական հաստատութեան, Սուրբ Յարութիւն Եկեղեցւոյ մէջ տեղի ունեցաւ Հայոց Տեղասպանութեան Ոգեկոչման Էքիմենիք Աղօթք, մասնակցութեամբ ութսունեակ մը ներկաներու: Միասնական Տէրունական Աղօթքէն ետք փոխն ի փոխ աղօթքներ կարդացին Հայ Կաթողիկէ Եկեղեցւոյ համայնքապետ՝ Գերյարգելի Բարսեղ ԾՎ Սուսանեան, Բոյս ֆոյստ (Associate General Secretary Uniting Church), Ճուս Սիմիոն (Barnabas Relief Education and Development [BREAD])ի ընդհանուր տնօրէն, Վերապատուելի Յակոբ Սարգիսեան, Հայ Աւետարանական Եկեղեցւոյ Համայնքապետ, Վերապատուելի Կրահամ Փէրի, Իւնայթինկ Եկեղեցւոյ (Sydney Central Coast)ի հոգեւոր հովիւ: Աղօթքին մասնակից եղան նաեւ Արժ. Տէր Նորայր Աւագ Քահանայ Բաթանեան եւ Արժ Տէր Աւետիս Քահանայ Համբարձումեան: Սրբազան Հայրը կատարեց վերջին աղօթքն ու արձակման աղօթքը:



Գեղարուեստական հակիրճ յայտագրին իրենց մասնակցութիւնը բերին օփերայի միջազգային սովորանօ Նաթալի Արոյեան, Ավէ Մարիա երգով, դաշնամուրի ընկերակցութեամբ Ալէքս Սահակեանի, Սարիանա Պօղոսեան՝ Տէր Կեցո՝ զՀայս երգով, դաշնամուրի ընկերակցութեամբ Պօղոս Քէլէշեանի, «Տէր Ողորմեա՛» կատարողութեամբ Պօղոս Քէլէշեանի, երգ եւ դաշնամուր, ինչպէս նաեւ Հայ Աւետարանական Եկեղեցւոյ երգչախումբը « Հաւատքս չեմ Մոռանայ» խմբերգով, դաշնամուրի ընկերակցութեամբ Գարօ Փիրզէքեանի:

Վերապատուելի Գրիգոր Եումուշաբեան ներկայացուց Մկրտչական Եկեղեցւոյ հոգեւորական եւ 2018 թուականն մինչեւ օրս Պարնապաս Աւստրալիոյ Հիմնադրամի ընդհանուր տնօրէնը, անդրադառնալով անոր կենսագրութեան եւ ծառայութեանց որպէս ուսուցիչ, իրաւաբան եւ հոգեւորական: Ան լուսարձակի տակ առաւ Սաունտրբրգի ղեկավարութեան յատկութիւնները եւ անոր արժանիքները որպէս պաշտպան Քրիստոնէայ հալածուած եկեղեցիներու եւ որպէս միջամտող եւ առիթ ստեղծող խաղաղութեան կարելիութիւններու, անոնք ըլլան անհատներու թէ համայնքներու միջեւ, եւ այդ՝ Աւստրալիոյ թէ արտասահմանի մէջ:





Հոգևոր հայրը արտասանեց իր խօսքը: Ստորև կը ներկայացնենք Սառնաորդի իմաստալից խորհրդածությունները.

«Պատուում եմ զգացում եմ ոգեկոչման այս աղօթքին ներկայ ըլլալու համար յատկապէս ունկնդրելէ ետք անգլերէն թարգմանութիւնը «Հաւատքս չեմ Մոռանայ» երգին: Ներողամիտ կը գտնուիք որ Հայերէն բնաւ չեմ խօսիր: Չգացուցայ երգին բառերէն, ուր կ'ըսուի «Հաւատքս չեմ մոռանայ, Տիրոջս չեմ ուրանայ, Խաչը ուսիս կը գնամ, մինչ Յիսուսի միանամ»:

2005 թուականին առաջին անգամն էր երբ ոչ անգլիախօս երկիր մը այցելեցի՝ Իրանի Իսլամական Հանրապետություն: Թեհրանի մէջ ծանօթացայ Հայ Պենտեկոստեան եկեղեցւոյ հոգևոր հովիւին: Տեղեկացայ որ Քրիստոնէայ ազգեր աշխարհի այդ շրջաններուն մէջ ինչպիսի պայմաններու տակ կ'սարկին: Երեսոյթը յուզեց զիս: Այդ ժամանակ ես Ֆրէնչս Ֆօրէպօի մէջ հոգևոր հովիւ էի եւ բնաւ չէի խորհեր թէ օր մը որպէս գործ՝ պիտի ստանձնէի

ծառայութիւնը մեր հարածեալ Քրիստոնէայ եղբայրներուն եւ քոյրերուն: Երեք տարի առաջ ինձի վիճակուեցաւ Պարնասպաս Հիմնադրամի ընդհանուր տնօրինութիւնը եւ ինչպէս Վերասպառուելի Գրիգորը ըսաւ, Պարնասպասը կազմակերպութիւն մըն է, որ միջազգայնօրէն կը ծառայէ Քրիստոնէաներուն, որոնք անբարեկամաբար պայմաններու տակ կ'սարկին եւ իրենց հաւատքին համար կ'ենթարկուին բռնութեանց եւ հարածանքի:

Մեր աշխատանքը կը կեդրոնանայ Քրիստոնէայ շրջաններու վրայ: Կ'աշխատինք Քրիստոնէաներու միջոցով, որոնք վստահելի են տեղւոյն քրիստոնէական կազմակերպութիւններուն համար, հիմնուելով Պօղոս Առաքեալի Գաղատացւոց ճրդի 10րդ համարին վրայ, ուր կը թելադրուի բարիք ընել բոլորին, բայց մանաւանդ անոնց, որոնք կը պատկանին հաւատքի տան կամ հաւատացեալներու ընտանիքին:

Առանձնաշնորհում է ծառայելը եղբայրներու եւ քոյրերու, որոնք իրենց հաւատքին համար կը տառապին: Առանձնաշնորհում է այսօր ձեզի հետ ըլլալ այս հանդիսաւոր օրը, աղօթելու եւ յիշելու: Սուրբ գրքին մէջ «յիշել»ը մեծ կարեւորութիւն ունի եւ որպէս բառ եւ որպէս թեմա: Կարգ մը Անգլերէն թարգմանութիւններուն մէջ յիշել բառը կը կրկնուի աւելի քան 230 անգամ, յատկապէս Ելից գիրքին մէջ, երբ Աստուած կը փրկէ Իր ընտրեալ ազգը Եգիպտոսի մէջ գերտութենէն: Ան տեսաւ անոնց լացը, Աստուած յիշեց Աբրահամի, Իսահակի եւ Յակոբի հետ կնքած համաձայնութիւնը: Եւ այդ առնելով որպէս օրինակ՝ Աստուծոյ ժողովուրդներն ալ պէտք է ՅԻՇԵՆ: Մի քանի գրուի անդին՝ Ելից 13:3ի մէջ, Մովսէս կ'ըսէ Բարայէլացիներուն որ առանց թթիւմորի հացի տօնին պէտք է **յիշեն** այս օրը «երբ դուք դուրս եկաք Եգիպտոսէն՝ գերտութեան տունէն, որովհետեւ Տէրը իր գօրաւոր բազուկով ձեզ դուրս բերաւ այս տեղէն»: Սերունդներ սերունդներու ետեւէն, դարեր դարերու ետեւէն, ամէն տարի մինչեւ օրս, Պասէքի յիշատակման օրը **կը յիշեն** Աստուծոյ հաւատարմութիւնը՝ Իր ժողովուրդը ազատագրելու ստրկութենէն: Եւ մէկ քան որ շատ հետաքրքրական կը գտնեմ Պասէքի մէջ, այն է, որ սերունդները ո՛չ միայն **կը յիշեն** այլ կը նոյնանան դէպքին հետ:

Ձեր արտօնութեանը կ'ուզէի իմ պատմութիւններէս մին բաժնել ձեզի հետ: Մօրս նախնիները 1800ականներու սկիզբները հաստատուած են Հանթըր Վալիի Տանկոկ շրջանին մէջ: Անոնք տոգորուած էին Քրիստոնէական գօրաւոր համոզումներով: Նախնիներս իրենց ազարակէն բաւական տարածութեանը հող բաժին հանեցին որ եկեղեցի մը, պաշտամունքի տուն մը կառուցուի, որ հետագային կոչուեցաւ Թալապա Սկրոչական Եկեղեցի, որը կանգուն է մինչեւ օրս: Ես այդտեղ չեմ բնակած, մեծցած եմ Նիւ Քասթլի մէջ սակայն այցելած եմ Թալապա: Լսած եմ պատմութիւնները: Քայսած եմ գերեզմանաքարերու ընդմէջէն: Այս ամէնը ձեզի կ'ըսեմ որովհետեւ այդ իմ ժառանգութիւնն է: Ինչ պատահեցաւ հարիւրաւոր տարիներ առաջ՝ այսօր իմ պատմութեանս մաս կը կազմէ: Ինչ որ պատահեցաւ Օսմանեան Կայսրութեան մէջ հարիւրէ աւելի տարիներ առաջ՝ դարձաւ պատմութիւնը այնքան մեծ թիւով անձերու, որոնք այսօր այստեղ հաւաքուած են: Եւ ուրեմն կարեւոր է **յիշելը**:

Ինչո՞ւ իխտ կանուր է նաեւ յիշել վայրագութիւնները: Նախ որովհետեւ մենք անոնց ապիները կը կրենք: Երկրորդ՝ որովհետեւ այդ ձեւ մըն է դէմ կենալու անոնց կրկնութենէն: Հետաքրքրական է իմանալ թէ արդեօ՞ք այն ինչ որ հիմա պատահեցաւ չէր պատահէր, եթէ 100 տարի առաջ պատահածը միջազգայնօրէն ճանաչուէր: Երրորդ՝ կարեւոր է վայրագութիւնները յիշել, որովհետեւ Աստուածը որ ստեղծեց երկինքն ու երկիրը արդարութեան, գթութեան, իրականութեան եւ խաղաղութեան Աստուած է: Այս չորս բառերը եւ շատ հետաքրքրական կը գտնեմ եւ չեմ գիտեր եթէ զանոնք մէկ նախադասութեան մէջ կը գործածենք կամ թէ ոչ: Անոնք երբեմն, ձեռով մը, գիրար կը հակասեն:

Յովհաննէս Պօղոս Լէտերաք, որ անուանի դարձաւ Նիքարասկուայի մէջ տարած իր գործունէութեամբ, մեզ կը քաջալերէ չտեսնել հսկաստութիւն այս բառերուն մէջ, այլ ան մեզի կը թելադրէ առիթ տալ այս «չորս հանրային ներուժներուն», որ միասին գործեն: Եւ իր խօսքը կը հիմնաւորէ Սաղմոս 85:7-11ի վրայ: Կը կարդամ զանոնք.

7 Յոյց տուր մեզ, Տէր, քու ողորմութիւնդ. Եւ տուր մեզ քու փրկութիւնդ:

8 Թող լսեմ թէ ինչ կը խօսի Տէր Աստուածը, Ան խաղաղութեան մասին կը խօսի իր ժողովուրդին եւ իր սուրբերուն հետ, եւ անոնք, իրենց սրտերուն մէջ, Անոր դէմ չեն կենար.

9 Յիրաւի մօտ է անոր փրկութիւնը զինք վախճանողներէն, որպէսզի Իր փառքը բնակի մեր երկրին մէջ:

10 Ողորմութիւն եւ ճշմարտութիւն իրարու կը հանդիպին. արդարութիւն եւ խաղաղութիւն զիրար կը համբուրեն:

11 Ըշմարտութիւնը կը բուսնի հողէն, եւ արդարութիւնը վար կը նայի երկինքէն:

Եզրակացնելով, իմ խորհուրդս է բոլորիդ՝ հաստատակամ յարատեւել վստահելով ձեր հաւատքին, աղօթելով Սուրբ Հոգւոյն, Աստուծոյ սէրը ձեր վրայ պահելով, սպասելով Յիսուս Քրիստոսի գթութեան մեզ առաջնորդելու յախտենական կեանքին»:

Ձեռնարկէն ետք ներկաները Սրբազան Հօր կողմէ հրաւիրուեցան Առաջնորդարան, ուր հիւրասիրուեցան Առաջնորդարանի Տիկնանց յանձնախումբի ժրագան տիկնանց կողմէ:

Կիր 18 Ապրիլ – Երեկոյեան, Սրբազան Հօր նախագահութեամբ եւ աստենապետութեամբ Պրն Արմէն Պաղտասարեանի, տեղի ունեցաւ Սուրբ Յարութիւն Եկեղեցւոյ Ծխական անդամական ընդհանուր ժողովը: Ատենադպիտներ՝ Հայերէն, Օրիորդ Մարինէ Անուշեան իսկ Անգլերէն՝ Պրն Վահէ Պոյաճեան: Բանաձեւի Յանձնախումբի անդամներ ընտրուեցան Օրիորդ Սօնա Պէրպերեան եւ Տիկին Չեփիւռ Մուրատեան, որոնք ժողովի աւարտին կարդացին բանաձեւերը առ ի գործադրութիւն նորընտիր վարչութեան կողմէ:

Նորընտիր վարչութեան անդամներն են

Տիարք՝

Պետրոս Զօրլու – Ատենապետ

Զաւէն Եաղլճեան – Փոխ ատենապետ

Վրէժ Քիւրիւմլեան – Ատենադպիր Հայերէն լեզուով

Արեգ Եափուճեան – Ատենադպիր Անգլերէն լեզուով

Արա Գօփուշեան – Գանձապահ

Վազգէն Ամիրզայեան – Խորհրդական

Աւօ Գարակէօզեան - Խորհրդական

Մարգիս Մուրատեան – Խորհրդական

Գեղամ Անուշեան – Խորհրդական

Միհրան Զէշիշեան – Խորհրդական

Տիկին Արփի Մուրատեան - Խորհրդական

Ժողովը փակուեցաւ Սրբազան Հօր օրհնութեան խօսքով եւ աղօթքով:

Փարոսի Խմբագրութիւնը կը շնորհաւորէ նորընտիր կազմը եւ յաջողութիւն կը մաղթէ անոր գործունէութեան: Իսկ Տիկին Լօրա Արթինեանին կը յայտնէ իր երախտագիտութիւնը 14 տարի անդուլ ծառայութեան որպէս ԾԽի անդամուհի եւ տակաւին պատնէշի վրայ մնալուն համար:

Ուրբաթ 23 Ապրիլ – Սրբազան Հայրը նախագահեց Սուրբ Երրորդութիւն Եկեղեցւոյ Անդամական Ընդհանուր Ժողովին: Ժողովին Սրբազանին ընկերակցեցաւ Թեմական Խորհուրդի ատենապետ Պրն Մարգիս Տէր Պետրոսեան: Ընդհանուր Ժողովը իր դիւանը կազմեց հետեւեալ ձեւով՝ Պրն Ժօզէֆ Գույումճեան Ատենապետ եւ Տիկին Սիլվա Խաչատուրեան՝ Ատենադպրուհի: Ժողովը ըստ էութեան քննեց նախորդ ծխական խորհուրդի գործունէութիւնը եւ կատարեց ցուցմունքներ եւ առաջարկներ նորընտիր վարչութեան: Հոգեւոր հովիւի ուշացման պատճառներուն մասին բաւարար բացատրութիւն տուաւ Սրբազան Հայրը բացատրելով տարուած աշխատանքները եւ ձեռքբերումները: Տեղի ունեցաւ ընտրութիւն, որմէ ետք նորընտիր վարչութիւնը ընտրեց իր դիւանը եւ կատարեց պաշտօններու բաժանում: Ծխական նոր խորհուրդի անդամներն են.

Տիար Մարգար Մկրտիչեան – Ատենապետ

Տիկին Լալա Կարապետեան – Փոխ ատենապետ

Տիար Սուրէն Քիրազեան – Ատենադպիր Անգլերէն Լեզուով

Տիար Արամայիս Օսէսեան – ԾԽի ներկայացուցիչ Տիկնանց Յանձնախումբին մօտ

Տիկին Արշօ Թահմիզեան – Խորհրդական

Տիար Կարօ Արապեան – Գանձապահ

Տիար Կարօ Գույումճեան – Փոխ Գանձապահ

Կամքէ անկախ պատճառներով Պրն Սուրէն Քիրազեան հրաժարեցաւ ԾԽէն եւ Սրբազան Հօր ու Թեմական Խորհուրդի տնօրինութեամբ զինք փոխարինեց Տիկին Սալբի Տիգրանեան-Փամպուքեանը, որպէս Ատենադպիր Անգլերէն լեզուով:

Փարոսի Խմբագրութիւնը կը շնորհաւորէ նորակազմ Ծխական Խորհուրդը եւ յաջողութիւն կը մաղթէ անոր ապագայ աշխատանքներուն:

Շք 24 Ապրիլ – 2015Էն մինչեւ օրս, ամէն Ապրիլ 24ի օր Սուրբ Պատարագ կը մատուցուի Ապրիլեան սուրբ Նահատակաց յիշատակին: Այս տարի եւս, Սրբազան Հայրը Պատարագ մատուցեց Սուրբ Յարութիւն Եկեղեցւոյ մէջ ի ներկայութեան հարիւր յիսունի շուրջ հաւատացեալներու, որոնց կարգին՝ ներկայացուցիչներ Հայկական զանազան կազմակերպութիւններէ: Խորանին վրայ, Սրբազան հօր սպասարկեցին Արժ Տէր Պարթեւ Աւագ Քահանայ Գարագաշեան եւ Արժանապատիւ Տէր Աւետիս Քահանայ Համբարձումեան: Սրբազան Հայրը խօսեցաւ յաւուր պատշաճի քարոզ որ կուտօրէն կարելի է ամփոփել հետեւեալ յոգունգին մէջ. «Հայ ժողովուրդ, արթնցի՛ր եւ միասնաբար գրէ՛ ճակատագիրդ»: Իր մէջ խոր իմաստ պարփակող այս խօսքերը մարտահրաւէր են մեզմէ իւրաքանչիւրին եւ միասնաբար՝ բոլորիս, որոնց գործադրութեամբ ազգը կրնայ ե՛ւ իր վրէժը լուծել ազգիս դէմ տեղի ունեցած անարդարութեանց, Վարդանանց օրերէն մինչեւ Արցախեան վերջին պատերազմ, ե՛ւ իրմէ յափշտակուած իրաւունքներուն տիրանալ: Պատարագը ուղիղ եթեր հեռասփռուեցաւ:

Պատարագէն ետք, ինչպէս աւանդութիւն է, ՀՄԸՄի սկաուտական փողերախումբին առաջնորդութեամբ, Սրբազան Հօր, Թեմական Խորհուրդի եւ Ծխական եւ եկեղեցական տարբեր մարմիններու, եւ Հայկական տարբեր կազմակերպութեանց ներկայացուցիչներու հետ միատեղ, ներկաները մասնակցեցան աւանդական քայլերթին դէպի Պօշան Փարք, ծաղկեպսակ զետեղելու եւ աղօթք բարձրացնելու Ապրիլեան նահատակաց խաչքարին առջեւ: Աւարտին, Սրբազան հայրը իր շնորհակալութիւնը յայտնեց բոլոր կազմակերպութիւններուն, Արցախի մնայուն ներկայացուցիչն, ՀՄԸՄի սկաուտներուն եւ դպրոցական աշակերտներուն, դիպուկ շեշտելով որ մի քանի սերունդներու ներկայացուցիչներ միասնաբար կ'ոգեկոչէին յիշատակը մեր նահատակներուն, որ կը խորհրդանշէ յաւերժութիւնը մեր ազգին: Քայլերթը նոյնպէս ուղիղ եթերով հեռարձակուեցաւ շնորհիւ Տիկին Թային Մարգարեանի ջանքերուն:



Կէսօրէ ետք, կազմակերպութեամբ Արդարութեան Միացեալ Մարմնին հազարաւոր մասնակիցներով, Արդարութեան Յոյց տեղի ունեցաւ Միտնիի կեդրոնական շրջանին մէջ: Հայ Առաքելական Եկեղեցին ներկայացուց Արժանապատիւ Տէր Աւետիս Քահանայ Համբարձումեան: Հազարաւոր ցուցարարները հաւաքուեցան Թաւուն Հօլի հրապարակը, ուր Տէր Աւետիս, Վերապատուելի Եւմունշաքեան կատարեցին աղօթք, ապա խօսք առին Յոյն, Ասորի եւ Հայ ներկայացուցիչները, բոլորն ալ պահանջելով Աւստրալիոյ Դաշնակցային Կառավարութեան եւ յատկապէս Վարչապետ Սքոթ Մօրիսոնի ճանաչումը Հայոց Ցեղասպանութեան: Հանդիսութիւնը փակուեցաւ Հայ Դատի Յանձնախումբի գործադիր տնօրէն Պրն Հայկ Գայսերեանի եզրափակիչ խօսքով: Հանդէսը վարեց Նոր Զելանտայի Հայ Դատի Յանձնախումբի ատենապետուհի՝ Օրիորդ Հուրի Երլտրզեան:



23 Ապրիլի երեկոյեան, Հայկական երեք կուսակցութեանց կազմակերպութեամբ առցանց Ոգեկոչման երեկոյ տեղի ունեցաւ, Բարձրաշնորհ Տէր Հայկազուն Արք. Նաճարեանի նախագահութեամբ եւ հովանաւորութեամբ Հայ երեք յարանուանական եկեղեցիներուն: Սրբազան Հայրը տուաւ իր հակիրճ պատգամը եւ շեշտեց միասնական աշխատանքի հրամայականին վրայ, որով միայն հնարաւոր պիտի ըլլայ վերականգնել Հայրենիքն ու Արցախը: Իրենց խօսքերը արտասանեցին նաեւ Հայ Կաթողիկէ եւ Հայ Աւետարանական համայնքապետերը: Թուրքիան դատապարտող եւ Աւստրալական Դաշնակցային Կառավարութենէն Հայոց Յեղասպանութեան ճանաչման պահանջով ելոյթ ունեցան քաղաքական դէմքեր ինչպէս նահանգապետուհի Գլատիս Պէրէճիքեան եւ դաշնակցային թէ նահանգային երեսփոխանական եւ նախարարական պաշտօն զբաղցնող դիւանագետներ:

Գ-շ 27 Ապրիլ – Սրբազան Հայրը նախագահեց Թեմական հերթական ժողովին: Բնականաբար, երբ Թեմական Պատգամաւորական Ժողովի թուականը կը մօտենայ, պատրաստական աշխատանքները ժողովներ գումարելու յաւելեալ առիթ կու տան: Առ ի պատրաստութիւն Թեմական Պատգամաւորական Ժողովին, որ տեղի պիտի ունենայ 15 եւ 16 Մայիսին Սիտնիի մէջ, Թեմական Խորհուրդը թեմական արտահերթ ժողովի թուական որոշեց 4 Մայիսը զբաղելու համար Պատգամաւորական Ժողովի օրակարգով, տեղեկագրներու վաւերացումով, առաջարկներով եւ այլն: Ժողովը քննեց նաեւ Տէր Արսէն Սարոյեանի վիզայի հարցը որուն, Labour Agreementի օրէնքներուն պատճառով պահ մը դադար տրուած էր պետութեան կողմէ, ժողովը տեղեկացաւ որ այդ խոչնդոտէն անցած է եւ նոր պայմաններ դրուած են առ ի գործադրութիւն: Ժողովը տեղեկացաւ Սրբազան Հօր միամտեայ գործունէութեան, նիւթական տեղեկագրին ինչպէս նաեւ երեք ծուխերու եւ Նոր Զեւանտայի շրջանին մէջ գործունէութեան մասին:

Ուրբ 30 Ապրիլ – Ընկերակցութեամբ Արժանապատիւ Տէր Աւետիս Քահանայ Համբարձումեանի եւ Սուրբ Յարութիւն Եկեղեցւոյ Ծխական Խորհուրդի փոխ ատենապետ Պարոն Զաւէն Եաղլըճեանի, Սրբազան Հայրը *Պիւլիպի* հանգստեան տան մէջ այցելեց Ճարտարապետ Լօրիս եւ Տիկին Սօնիա Խանճեաններուն: Տէր եւ Տիկին Խանճեանները Առաջնորդարանի գլխաւոր բարերարներն են, որոնք տարիքի բերումով դժուարութիւն ունին իրենց հանգստեան տունէն դուրս ելլելու, նաեւ՝ Պսակաձեւ Ժահրի պատճառով պետական սահմանափակումներուն ի հետեւանք: Պարոն Խանճեան, յառաջացած տարիքին տակաւին արթուն է եւ գործունէայ: Ան արդէն իր սենեակը արուեստի աշխատանոցի վերածած է եւ յարատեւ



կ'արտադրէ գեղեցիկ գծանկարներ եւ կերպարներ: Պարոն Խանճեան 2022 թիւին պիտի թեւակոխէ իր 95րդ տարին: Իր նկարները պիտի երեւին 2022ի եկեղեցւոյ օրացոյցին վրայ: Սրբազան Հայրը օրինեց Տէր եւ Տիկին Խանճեանները, հիացմունքով դիտեց Պարոն Լօրիսին գեղանկարները եւ բարձր գնահատեց զանոնք: Փարոսի խմբագրական կազմը կը շնորհաւորէ Տէր եւ Տիկին Լօրիս եւ Սօնիա Խանճեանները Առաջնորդարանին նկատմամբ իրենց ցուցաբերած բարձր գիտակցութեան համար եւ մանաւանդ Պարոն Խանճեանը՝ իր արուեստագետի բարձրորակ տաղանդին համար, որ տակաւին, 94 տարիքին, գիշերը ցերեկին խառնած, կը նկարէ եւ կը ստեղծագործէ:





ԼՈՒՐԵՐ ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷԶՄԻԱԾՆԷՆ

Վեհափառ Հոր Զատկական ուսանելի Պատգամէն արտատպումներ Ապրիլ 4-ի Զատկական Պատարագէն՝ Երեւանի Ս. Գրիգոր Լուսաւորիչ Մայր Եկեղեցւոյ մէջ

Միրելի բարեպաշտ հաւատացեալներ,



...Միրելիներ, անցեալ տարի մեր ժողովուրդը Փրկչի նմանութեամբ վերստին կրեց խաչելութեան տառապանքը: Զոհուեցին հազարաւոր մեր սիրաւուն զաւակներս, կորցրեցինք Արցախի զգալի մասը: Ինչպէս պատերազմից առաջ, այնպէս եւ յետպատերազմեան շրջանում մեր կեանքում հաստատուն չեղան տէրունապատուէր սիրոյ եւ համերաշխութեան նախանձախնդրութիւնը: Պաշակտումներն ու սերմանուող ստեղծութիւնը, անհանդուրժողութեան ոգին, շարունակուող քաղաքական պոլիտիկաները նոր ցնցումների ու անկումների փոսնգի առջեւ են կանգնեցրել մեր երկիրն ու ժողովրդին՝ ստուերելով նաեւ հայրենամոլորումի ու ազգասիրութեան վեհ գաղափարները: Բսկ հայրենիքի անվտանգութեան չփարատուող մտահոգութիւնը, հայրենական կեանքի տեսրականի բացակայութիւնը, հիսաթափութիւնն ու յուսահատութիւնը անորոշութեան խաւարով են մթազնել մեր յոյսերը: Ոչ մի հանգամանք, ոչ մի նպատակ, ոչինչ չի կարող արդարացնել ազգի ու հայրենիքի մասնատումն ու տկարացումը, ազգային եւ հոգեւոր մեր արժէքների, նախնեաց աւանդների ոտնահարումը, նոր սերնդի սպազգայնացումն ու բարոյագրկումը, ազգի արժանապատուութեան ու պատուի նսեմացումը: Մեր առջեւ ծառագած քաղաքական, տնտեսական, սոցիալական բարդ հիմնախնդիրների յանդիման, ճգնաժամային դժուարին հանգամանքներում թաղման անձաւի մէջ մնալով, իրավիճակից դուրս ելնելու անհրաժեշտ գործողութիւններում յապաղելով՝ մեր խաչելութիւնը չի պատկուի յարութեան կենարար գորութեամբ: Յարութիւնը չի կայանում մերժելի ստեղծութեամբ ու թշնամանքով, բաժանումով ու քայքայումով, այլ սիրով եւ հայրենեաց սիրոյ շուրջ համախառնումով, ներդրութիւններն ու դժուարութիւնները միասնաբար յաղթահարելով: Մեր ժողովրդի կեանքը ի հայրենիս եւ ի սփիւռս սպասում է վշտերի անյապաղ սփոփման, չարչարանքներից յառնումի եւ յաղթական յարութեան: Քրիստոսի պարգեւած փրկութեան եւ յարութեան լոյսը, սիրելիներ, ճառագում է գոհողութիւններ ստանձնելու առաքիւնութեան միջոցով, գոհողութիւններ մէկս միւսի հանդէպ, գոհողութիւններ ի սէր ողջ ժողովրդի: Այս լոյսի ներքոյ է, որ եւսապաշտութիւնն ընկրկում է աստուածապաշտութեան առջեւ, մահաբեր ընթացքը շրջում է դէպի կենսատու Աստուած, տառապանքների մատնող գործողութիւնները փոխակերպւում են յարուցեալ կեանքի արարումների՝ առաջնորդելով փրկութեան ու յախոտեմութեան: Մեր երկիրն ու ժողովրդին պատուհասներից վեր հանելը, Արցախի կեանքը աւերներից բարձրացնելը եւ հայութեան ու հայրենիքի վերածնունդը հրամայական յանձնառութիւն են՝ իրագործելի ազգի բոլոր զաւակների, քաղաքական կուսակցութիւնների, մասնաւորապէս մեծագոյն պատասխանատուութիւնը կրող իշխանութիւնների կողմից: Հայրենաշէն ջանքերը կպասկուեն յաջողութեամբ օրհասական իրավիճակից պետականութիւնը փրկելու նախանձախնդրութեամբ, անձնական յաւակնութիւններից հրաժարուելով, պետութեան ու ազգի շահը գերադասելով: Այս ոգով յաղթական հանգրուանի պիտի հասցնենք մեր ցաւագին կորուստների վերականգնման, մեր ազգային իրաւունքների պաշտպանութեան, Հայոց Տեղապանութեան համընդհանուր ճանաչման մեր նուիրական ձգտումները:

Միրելիներ, Քրիստոս յարութիւն է առել եւ մեզ պարգեւել գորութիւնը նորոգելու մեր հոգիները, մեր կեանքը: Չյուսալքուենք ու թեւաթափ չլինենք մեզ պաշարած փորձութիւնների յանդիման: Զօրացեալ մնանք յարութեան հաւատով:

Մայր Աթոռի տեղեկատվական աղբիւրէն ինացանք որ Հոգշ Տէր Սիփան Վարդապետ Գեորգեան կարգաւոյժ հռչակուած է Վեհափառ Հայրապետի տնօրինութեամբ, «ժառայութեան վայրն ինքնակամ լքելու կարգազանց ընթացքին համար»:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը Կը Դատապարտէ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը դատապարտեց յետպատերազմեան շրջանին Ատրպէյճանի հակամարդկային եւ հակաբարոյական գործողութիւնները եւ կոչ ըրաւ միջազգային հանրութեան, պատկան կազմակերպութիւններուն ու կառոյցներուն պատշաճ գնահատականի արժանացնել մարդու իրաւունքներու կոպիտ ոտնահարման, ազգի արժանապատուութեան վիրաւորման երեւոյթները առնչուած գերիներուն եւ հոգեւոր-մշակութային ժառանգութեանց:

Ամենայն Հայոց Կաթողիկոսը ընդունեց Աւստրիա բուժման մեկնող զինուորականները

Ապրիլ 16-ին Վեհափառը Մայր Աթոռ հիւրընկալեց վիրաւոր հինգ զինուորականներ, որոնք յառաջիկայ օրերուն մեկնեցան Վիեննա, Աւստրիա՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի եւ Կենտրոնական Եւրոպայի Հայրապետական պատուիրակութեան նախաձեռնութեամբ ու աջակցութեամբ, ստանալու համար անհրաժեշտ բժշկական ինսամբ:

Վիրաւորումներ ստացած հայորդիները կարիք ունին լրացուցիչ բուժման:

Վեհափառ Հայրապետը տեղեկացուց, որ Մայր Աթոռը իր աշխարհասփիւռ թեմերու միջոցով ամէն ջանք ի գործ պիտի դնէ շարունակելու կազմակերպել վիրաւոր զինուորականներու բուժումը արտերկրի հիւանդանոցներուն մէջ:



Ամենայն Հայոց Կաթողիկոսը եւ Արցախի Նախագահը Քննարկեցին Արցախահայութեան Առջեւ Ծառացած Մարտահրաւերները

Ապրիլ 17-ին Վեհափառ Հայրապետը ընդունեց Արցախի Հանրապետութեան նախագահ Արայիկ Յարութիւնեանը:

Հանդիպման ընթացքին անդրադարձ կատարուեցաւ ներկայ պայմաններուն մէջ արցախահայութեան, մասնաւորապէս զոհուած, զերութեան մէջ գտնուող զինուորականներու եւ անյայտ կորածներու ընտանիքներուն հոգեւոր խնամքի եւ աջակցութեան Մայր Աթոռի ծրագրերուն մասին:

Վեհափառ Հայրապետը եւ նախագահ Յարութիւնեան արծարծեցին նաեւ Արցախի բռնագրաւուած տարածքներուն պատմա-մշակութային եւ հոգեւոր ժառանգութեան պահպանութեան, անոնց նկատմամբ ոտնձգութիւններու եւ վայրագութիւններու կասեցման ուղղութեամբ Հայոց Եկեղեցւոյ կողմէն ձեռնարկուող քայլերը:

Յաւակցագիր եւ Հոգեհանգիստ Վարդան Գրիգորեանի Մահուան Առիթով



Ապրիլի 17-ին Վեհափառ Հայրապետը լուսահոգի Վարդան Գրիգորեանի մահուան առիթով ցաւակցագիր յղեց անոր ընտանիքին եւ բոլոր վշտացեալներուն:

«Յաւով տեղեկացանք Առաքելական մեր Սուրբ Եկեղեցու արժանաւոր զաւակ, տիար Վարդան Գրիգորեանի մահուան մասին:

...Հոգեղոյս Վարդան Գրիգորեանը կրթական, գիտական եւ հանրային ճանաչուած գործիչ էր: Աւելի քան քսանամեայ գործունէութեամբ նա գովելի նպաստ է բերել հունամիտար գիտութիւնների զարգացմանը, բեղուն առաքելութիւն իրականացրել ԱՄՆ-ի հեղինակաւոր բարձրագոյն ուսումնական հաստատութիւններում: Մեծ փորձառու-

թեամբ ու վստասկով գլխաւորել է Նիւ Եօրթի հանրային գրադարանը՝ վերականգնելով գրադարանի մշակութային նշանակութեան կարգավիճակը, եւ շուրջ երկուս ու կէս տասնամեակ նախագահել Նիւ Եօրթի Կարնեգի հիմնադրանքը՝ արգասաւորելով բարեգործական այս հաստատութեան ծրագրերի իրականացումը աշխարհի տարբեր երկրներում: Նրա կերպարը ոգեշնչում էր սփիւռքի շատ գործիչների եւ օրինակելի էր նոր սերնդի համար:

Առանձնակի ջերմութեամբ ենք անդրադառնում, որ համաշխարհային հոշակ ունենալով՝ հոգեղոյս Վարդան Գրիգորեանը միշտ շեշտում էր իր ազգային պատկանելութիւնը, Առաքելական մեր Սուրբ Եկեղեցու զաւակ լինելը: Բարեյիշատակ հայորդին միշտ աշխոյժ մասնակցութիւն էր բերում ամերիկահայ համայնքի հոգեւոր-եկեղեցական կեանքին, Պատարագի սրբազան արարողութիւններին, եկեղեցական կարեւոր միջոցառումներին ու ձեռնարկներին: Նրա սրտում հաստատուն էր հաստատարութիւնն ու նախանձախնդրութիւնը՝ առ ազգն ու հայրենին: Նա համահիմնադիրն էր «Ալորայ» մարդասիրական նախաձեռնութեան եւ մեծապէս կարեւորում էր Հայոց ցեղասպանութեան հանրահիշատակը ճանաչման, Հայ դատի յաղթանակի, հարազատ երկրի զօրացման ու առաջընթացի գործում նուիրեալ ջանքերի ներդրումը, հայրենիք-սփիւռք կապերի ամրասպնդումն ու արդիւնատրումը:

Աղօթք ենք բարձրացնում առ Ամենողորմ Աստուած, որ Իր անասիւման գթութեամբ երկնային երանական բարձունքներում խաղաղութիւն եւ հանգստութիւն պարգեւի հանգուցեալ Վարդան Գրիգորեանի յոյս հոգուն: Այլեւ հայցում ենք Սուրբ Հոգու մխիթարութիւնն ու սփոփանքը ննջեցեալի ընտանեաց անդամներին ու հարազատներին եւ սգակիր բոլոր անձանց»:

Ապրիլի 25-ին, Սուրբ Գայանէ վանքին մէջ մատուցուած Պատարագի աւարտին, նախագահութեամբ Վեհափառ Հօր, տեղի ունեցաւ հոգեհանգստեան կարգ Վարդան Գրիգորեանի համար ի ներկայութեան ՀՀ Նախագահ Արմէն Սարգսեանի, «Օրօրա մարդասիրական նախաձեռնութեան» համահիմնադիր Ռուբէն Վարդանեանի եւ «Օրօրա» մրցանակի ընտրող յանձնաժողովի նախագահ Լորտ Արայ Դարգիի:

Արարողութեան աւարտին Վեհարանի մէջ տեղի ունեցաւ ընդունելութիւն, որու ընթացքին Նորին Սրբութիւնը, անդրադարձաւ բարեյիշատակ Վարդան Գրիգորեանի օրինակելի կերպարին: Վարդան Գրիգորեանի մասին կարդալ Փայնանշոյ Թայմզի 23 Ապրիլին տպուած յօդուածը, հետեւեալ Լինքով <https://www.ft.com/content/73bce3a4-fe1c-4b5a-8225-43f00d6b3cec>

Վեհափառ ընդունեց Լիբանանի երիտասարդութեան եւ Մարմնամարզի նախարար Վարդինէ Օհանեանը



Ապրիլի 22-ին Վեհափառ Հայրապետը Մայր Աթոռին մէջ ընդունեց Լիբանանի երիտասարդութեան եւ մարմնամարզի նախարար Վարդինէ Օհանեանը ուղեկցութեամբ Հայաստանի մէջ Լիբանանի դեսպան տիկին Մայա Տադէրի եւ Լիբանանի մէջ ՀՀ դեսպան տիար Վահագն Աթաբէկեանի:

Նախարար Օհանեան Նորին Սրբութիւնը տեղեկացուց, որ Լիբանանի նախագահի յատուկ ներկայացուցիչի հանգամանքով Հայաստան ժամանած է մասնակցելու ապրիլի 24-ի՝ Հայոց ցաղասպանութեան յիշատակի արարողութիւններուն:

Ամենայն Հայոց Կաթողիկոսը, ողջունեց Նախարարուհին այցը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, իր գնահատանքը յայտնեց վերջինիս այս դժուարին ժամանակաշրջանին հայրենիք այցելութեան

համար: Նորին Սրբութիւնը, անդրադարձաւ երկու ժողովուրդները պատուհասած արհաւիրքներուն, գորս պիտի յաղթահարուին Աստուծոյ օգնութեամբ:

Նորին Սրբութիւնը իր երախտագիտութիւնը յայտնեց Լիբանանի բարեկամ ժողովուրդին՝ ցեղասպանութիւնը վերապրած հայորդիներուն ապաստան տալու եւ ազգային կեանքի վերակազմակերպման աջակցելուն համար:

Անդրադարձ կատարուեցաւ նաեւ լիբանանահայութեան կեանքին եւ դիմագրաւած դժուարութիւններուն՝ կարեւոր նկատելով Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան առաքելութիւնը համայնքի պահպանման եւ զօրացման գործին մէջ:

**Մէջբերում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի Ուղերձէն
Հայոց Ցեղասպանութեան Սուրբ Նահատակներու
Յիշատակի Օրուան Առիթով**

...20-րդ դարասկզբին հայ ժողովրդի ցեղասպանութիւնը արձանագրուած է որպէս մարդկութեան դէմ գործուած դարի առաջին լանցագործութիւն՝ ազգի բնասփոխման, էթնիկ թշնամանքի հրէշաւոր դրսևորումներով:

Ցեղասպանութեան ողբերգութեան ցաւը այսօր արգահետան պատերազմի ծանր կորուստներով նորովի է պատռել մեր ժողովրդի հոգին: Մեր սուրբ նահատակների լոյս յիշատակի առջեւ մեր նուիրական պարտքն է ամրապնդել ազգային միաբանութիւնը, ներքաղաքական զարգացումներում գերծ մնայ բռնութիւններից ու բախումներից եւ նախանձախնդիր ոգով հետամուտ լինել մեր իրաւունքների պաշտպանութեանը: Մեր ժողովրդի կեանքը ձեռքբերումներով զարդարելու, մեր առջեւ ծառագած մարտահրաւէրներին ու սպառնալիքներին դիմակայելու գրաւականը պետութեան զօրացման պատասխանատուութեան բարձր զգացումն է եւ համախմբումը ազգային ու հոգեւոր արժէքների շուրջ:

Աղօթք Ծիծեռնակաբերդի Յուշահամայրին Մէջ

Ապրիլի 24-ին Վեհափառ հայրապետը միաբաններու ընկերակցութեամբ այգելեց Ծիծեռնակաբերդի յուշահամայր՝ ոգեկոչելու Հայոց Ցեղասպանութեան սուրբ նահատակներու յիշատակը: Ամմար կրակին մօտ, տեղի ունեցաւ սուրբ նահատակներու բարեխօսական կարգ:

**Ամենայն Հայոց Կաթողիկոսը
ընդունեց Ֆրանսայի Սենատի պատուիրակութիւնը**

Ապրիլի 25-ին Վեհափառ Հայրապետը Վեհարանին մէջ ընդունեց Ֆրանսայի Սենատի նախագահ Ժերար Լարշէի գլխաւորած պատուիրակութիւնը:

Վեհափառը անդրադարձաւ երկու ժողովուրդներու դարաւոր բարեկամութեանը՝ վկայութիւն բերելով Հայոց ցեղասպանութեան տարիներուն Ֆրանսայի ցուցաբերած աջակցութիւնը: Նորին Սրբութիւնը իր գնահատանքը կատարեց Սենատի նախագահին եւ պատուիրակութեան անդամներուն Հայոց ցեղասպանութեան ճանաչման գործին մէջ անոնց ներդրած ջանքերուն համար:

Հայ ժողովուրդի անունով Վեհափառը երախտագիտութիւն յայտնեց Սենատի ներկայացուցիչներուն ԵԱՀԿ Մինսկի խումբին մէջ դարաբաղեան հակամարտութեան կարգաւորման ուղղութեամբ Ֆրանսայի ջանքերուն համար:

Ամենայն Հայոց Կաթողիկոսը մտահոգութեամբ հաստատեց, որ այսօր ալ՝ աղբրեջանական կողմը հանդէս կու գայ յարձակողական կեցուածքով՝ շարունակելով սպառնալիքները, վտանգելով տարածաշրջանի փխրուն խաղաղութիւնը:

Քննարկման առարկայ դարձաւ զինադադարի պայմանաւորուածութիւններու խախտումը Ադրբեջանի կողմէն, մասնաւորապէս գերիներու վերադարձի հարցը:

Պրն Լարշէ, անդրադառնալով իրենց այցելութեան, նշեց, որ իրենց նպատակը Հայաստանի հետ համերաշխութեան արտայայտումն է: Ան իր երախտագիտութիւնը յայտնեց Ֆրանսայի Հայ համայնքին, որ դժուարին ժամանակաշրջաններու յաղթահարման մէջ միշտ մեծ ներդրում ունեցած է: Ան ընդգծեց, որ Հայոց ցեղասպանութեան ճանաչման՝ իրենք հաւատարիմ են Ֆրանսայի նախագահ Ժազ Ծիրաքի քսան տարի առաջ ստանձնած նախաձեռնութեան:

Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնեցաւ Միացեալ Նահանգներ

Ապրիլի 29-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը հայրապետական այցով մեկնեցաւ ԱՄՆ: Վեհափառ հօր կ'ընկերակցին Բարձր Տէր Խաժակ Արք պարսամեան եւ Տէր Եգրաս Արք. Ներսիսեան: Վեհափառը հանդիպում պիտի ունենայ թեմակալ Առաջնորդներու, Մայր Աթոռի բարերարներու, Կազմակերպութեանց պատասխանատուներու, թեմական ինչպէս նաեւ պատերազմի հետեւանքով ստեղծուած մարտահրաւէրներու քննարկման հարցերով:

Ամենայն Հայոց Կաթողիկոսի յատուկ տնօրինութեամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի յատուկ յանձնարարութիւններով Հայրապետական նուիրակ Տ. Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսեանը մեկնեցաւ ԱՄՆ Հայոց Արեւմտեան թեմ:



Հայ Համայնքի Բարեկեցութեան Կեդրոնի Նոր Հանրակառքի եւ Գրասենեակի Օրհնութիւն



Կազմակերպութեամբ Հայ Համայնքի Բարեկեցութեան Կեդրոնի Խնամակալ Մարմնին (ՀՀԲԿԽՄ) եւ ձեռամբ Բարձրաշնորհ Տէր Հայկազուն Արք. Նաճարեանին տեղի ունեցաւ օրհնութեան արարողութիւն ՀՀԲԿի համար գնուած նոր հանրակառքին (Պաս) եւ վերանորոգուած գրասենեակին (Էտկարեան սրահին վերեւի յարկը): Սրբազան հօր ընկերակցեցան Արժանապատիւ հոգեւոր հայրեր յանձինս Պարթեւ Աւագ Քահանայ Գարագաշեանի եւ Ալետիս Քահանայ Համբարձումեանի: Ներկայ էին նաեւ Թեմական, Կալուածոց Յանձնախումբի եւ Սուրբ Յարութիւն Եկեղեցւոյ Ծխական Խորհուրդի ներկայացուցիչներ: Հրաւիրուած էր եւ ներկայ՝ Պետական Առողջապահական Նպաստներու տնօրէնուհի Տիկին Հերմինէ Փարթամեան ինչպէս նաեւ Կեդրոն յանախող մեր մեծահասակ պապիկներն ու մամիկները, Կեդրոնի աշխատակազմը, կամաւոր աշխատողները եւ Խնամակալ Մարմնի անդամներ:

Սրբազան Հայրը նախ օրհնեց հանրակառքը եւ անոր կամաւոր վարիչ Պարոն Լի Ուիլքոքսը, մաղթելով մեր մեծահասակներուն ապահով եւ անվտանգ երթելու դէպի Կեդրոն: Սրբազանը շնորհակալութիւն յայտնեց Աւստրալիոյ կառավարութեան յատկապէս Առողջապահութեան Բաժանմունքին, Նիւ Սաութ Ուելզի Բազմամշակոյթի տնօրինութեան, անոնց անընդմէջ զօրակցութեան Աւստրալացի մեծահասակներու ընդհանրապէս եւ ՀՀԲԿի՝ մասնաւորապէս, հետեւաբար զօրակցութիւն՝ Աւստրալահայ Համայնքին: Ան դրուատեց Տիկին Փարթամեանի ճիգն ու զօրակցութիւնը եւ մաղթեց որ մեր համայնքի իւրաքանչիւր անդամ կը կարենայ հետեւիլ Տիկին Փարթամեանի ոտնահետքերուն եւ կը ծառայէ երկրին եւ տարբեր համայնքներուն:



Այս բարձրանալով գրասենեակ, Սրբազան Հայրն ու Խնամակալ Մարմնի անդամ Տիկին Չեփիւռ Մուրատեան կատարեցին պաշտօնական բացումը նոր գրասենեակին, հատելով ժապաւէնը: Քահանայ հայրերուն ընկերակցութեամբ Սրբազան Հայրը օրհնեց գրասենեակը եւ ՀՀԲԿԽՄին եւ աշխատողներուն մաղթեց քաջառողջութիւն եւ նորանոր յաջողութիւններ:



Խօսք առաւ Թեմական Խորհուրդի ատենապետ Պրն Մարգիս Տէր Պետրոսեան, շնորհակալութիւն յայտնեց եւ շնորհաւորեց ՀՀԲԿն իր յառաջընթացին համար, շնորհիւ իր նուիրեալ աշխատակազմին:

Այս, Էտկարեան սրահին մէջ, բոլորը միացան մեծահասակներուն, անոնց հետ ճաշելու եւ անոնց զեղարուեստական տաղանդները վայելելու համար: Տիկին Մարինա

Աւագեան-Չափրագեան բարի գալուստ մաղթեց եւ շնորհակալութեան խօսք ուղղեց Տիկին Փարթամեանին եւ Խնամակալ Մարմնին իրենց անսակարկ աջակցութեան ու զօրակցութեան համար:



Յանուն ՀՀԲԿԽՄի, Տիկին Չեփու Մուրատեան շնորհակալութիւն յայտնեց Տէր Աւետիս Համբարձումեանին, Տիարք Կարպիս եւ Մարգիս Մուրատեաններուն, Վահէ Պոյաճեանին, որոնք օգտակար հանդիսացան հանրակառքի գնման գործընթացին: Նաեւ, շնորհակալութիւն յայտնեց ՍՅ Եկեղեցւոյ Ծիական Խորհուրդին, Տէր Աւետիսին եւ Պարոն Բարգէն Քօզանօղիին պատրաստելու եւ կարգի դնելու համար գրասենեակը: Յատուկ շնորհակալութիւն յայտնեց Տէր եւ Տիկին Գեորգ եւ Մարինա Չափրագեանին եւ գնահատագրով ու յուշանուէրով մը պարգեւատրեց Պարոն Չափրագեանը գրասենեակի կահաւորման իր առատաձեռն նուիրատուութեան համար: Եւ վերջապէս, Տիկին Մուրատեան շնորհակալութիւն յայտնեց Երէցկին Յասմիկ Համբարձումեանին, Տիկին Մարինա Չափրագեանին, բացակայ եւ կամաւոր աշխատողներուն ինչպէս

նաեւ մեծահասակներուն իրենց ցուցաբերած գործունէութեան եւ զօրակցութեան համար: Ան հաստատեց որ ՀՀԲԿԽՄի գործին չափանիշն է համայնքի անդամներուն գոհունակութիւնը եւ բաւարարուած ըլլալը:

Իր կարգին, Տիկին Հերմինէ Փարթամեան հաստատեց որ մեծահասակներու բարեկեցութիւնը առաջնահերթութիւն է Աւստրալիոյ կառավարութեան համար իսկ ՀՀԲԿի տարած աշխատանքը որակեց գնահատելի, մաղթելով նորանոր նուաճումներ:

Միջոցառումին մասնակիցները սրահէն մեկնեցան բարձր տրամադրութեամբ:

Ծիական Լուր

ՈՒԷՆՈՒԸՐԹՎԻԼ - ՄԻՏՆԻ

ՀԵՇՄ Մուրք Երրորդութիւն Եկեղեցի Հայ Եկեղեցւոյ Երիտասարդական Միութիւն

Ս. Երրորդութիւն Եկեղեցւոյ ՀԵՇՄը իր շնորհակալութիւնը կը յայտնէ բոլոր անոնց, որոնք 4 Ապրիլի Չատկուան Պատարագին ներկայ գտնուեցան: Այդ օրը, եկեղեցւոյ շրջափակին մէջ, ՀԵՇՄը տարաւ բեղուն գործունէութիւն: Լման օրուան ընթացքին կազմակերպուեցան տարբեր միջոցառումներ: Չտեսողուեցաւ « Յատկելու Բերդ» մը երեխաներու համար, ինչպէս նաեւ դէմքեր ներկելու կրպակ մը, որոնք մեծ



խանդավառութիւն ստեղծեցին երեխաներուն մօտ: Ամբողջութեամբ վաճառուեցան «Անուշեղեններու Արկղ»երը, գատկական քաղցրաւենիներով լի, որոշ գումար ապահովելով Եկեղեցւոյ: Այնուհետեւ, Պաթմանեան սրահին մէջ, մասնակցեցանք «Հայկեայ-խաղ»ին եւ մեր երախտագիտութիւնն ու շնորհակալութիւնը յայտնեցինք բոլոր անոնց որոնք սատար հանդիսացան մեր կազմակերպած միջոցառումներուն: Չեռնարկը յատկանշական էր, որովհետեւ առաջին անգամն էր որ ՀԵՇՄը պաշտօնապէս Չատկական ձեռնարկ կը կազմակերպէր Ս. Երրորդութիւն Եկեղեցւոյ շրջափակէն ներս, իսկ թէ ինչու 2020ին չկարողացանք ձեռնարկ կազմակերպել՝ պատճառը Պսկաձեւ ժաիրի պատճառով պետական սահմանա-

փակումներն էր: Հետագային աւելի միջոցառումներ կազմակերպելու ծրագիր ունի ՀԵՇՄը: Մեր մասին յաւելեալ տեղեկութիւն ստանալու համար կարելի է այցելել հետեւեալ հանրային ցանցերը՝ <https://www.facebook.com/acyaholytrinity> and <https://www.instagram.com/acyaholytrinity/>.

Ըաֆֆի Մարգարեան
Ատննապետ Ս. Երրորդութիւն Եկեղեցւոյ ՀԵՇՄի

Օրլանտ Նոր Ձեյանտա

Կիր 4 Ապրիլ 2021ին, կազմակերպությամբ Օրլանտի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Եկեղեցւոյ Խնամակալ Մարմնին, Երգչախումբի ղեկավարությամբ Բարեշնորհ Մարկոս Սարկաւազ Իսկէնտէրեանի, տեղի ունեցաւ սարկաւազական մակարդակով աղօթքի երեկոյ, Օրլանտի հիւսիսային արուարձաններէն Թաքսափունայի Սէյնթ Փիթըրզ Անկլիքան եկեղեցւոյ մէջ, ի ներկայութեան երեսունի մօտ հաւատացեալներու: Դպրաց դասը, բաղկացած 6 դպրուհիներէ, յանձինս Տիկնայք Սալբի Երլտըզ-

**Լուրեր
Նոր Ձեյանտայի
Համայնքէն**



քին համար յատուկ ուղարկուած Սրբազան Հօր Չատկական Պատգամը: Ներկաները, լիացած հակիրճ սակայն իմաստալից արարողութենէն, իրենց գնահատանքը յայտնեցին սարկաւազ եղբայրներուն եւ դպրաց դասին: Արարողութենէն ետք համայնքի անդամներէն մօտ 40 անձիք կատարեցին միասնական Չատկական ընթրիք Օպերժին ճաշարանին մէջ, որուն խոհարարապետուհին, Օրիորդ Լիզա Պասմանեան, կարճ ժամանակ մը առաջ Լիբանանէն ժամանած է Օրլանտ եւ արդէն նշանաւոր դարձած է շրջանին մէջ իր պատրաստած մերձաւոր արեւելեան յատուկ ճաշերով:



մշակում եւ բեմադրութիւն՝ Գայանէ Մարգա-
եանի: Ուշագրաւ էր նուագախումբին մաս-
նակցութիւնը՝ ուր Արսէն Մարգսեան (Քլարի-
նէթ), Յակոբ Իսկէնտէրեան (Չուբակ),
Վազգէն Վարդանեան (Կիթար), Միքայէ
Դոբրովոյսկի (Կիթար) Նարինէ Գրիգորեան
(Ստեղնաշար). երգողներ՝

Երկուշաբթի, 5 Ապրիլի կէսօրէ ետք, Մետրուտի Քաղաքա-
պետարանի Համայնքային Տան մէջ, կազմակերպությամբ
Նոր Ձեյանտայի Հայկական Միութեան վարչութեան, տեղի
ունեցաւ Չատկական համայնքային հաւաք, որուն մասնակ-
ցեցան 20ի շուրջ երեխաներ գատկական յատուկ եւ հակիրճ
գեղարուեստական յայտագրով: Գեղարուեստական ծրագրի



Անահիտ Սարգսեան եւ Լուիզա Գրիգորեան ներկայացուցին Կ'ուզիմ Նեննէ եւ Բինկէյ տրգերը: Ընդհանուր յայտագրին կազմակերպիչներն էին Տիկնայք՝ Նարինէ Գրիգորեան, Լիանա Պետրոսեան, Գոհար Պաղտասարեան եւ Արեւիկ Ստեփանեան Փորտ: Երեխաները ներկայացուցին երկու թատրերգութիւն, մէկ արտասանութիւն, երգեր եւ հայկական պարեր: Բարեշնորհ Մարկոս սարկաւազի եւ դպրուհիներու կողմէ արտասանուեցաւ Տէրունական Աղօթքը եւ Կոմիտասեան եղանակով երգուեցաւ Սուրբ Սուրբը, որպէս ծրագրի բացման աղօթք: Ապա ներկաները, մօտ 60, հրաւիրուեցան ճաշի, որոնց համադրամ տեսականին ձեռքի գործն էր Հայ տիկիներուն: Փարոսի խմբագրութիւնը հարցազրոյց մը կատարեց կազմակերպիչ տիկիներուն հետ, որ էջ 18ի մէջ կը ներկայացնենք: Մօտ երեք ժամ տեւած այս գեղեցիկ ձեռնարկը բարձր գնահատուեցաւ մասնակիցներուն կողմէ: Փարոսի խմբագրութիւնը իր կարգին գնահատանք կ'արձանագրէ կատարուած աշխատանքին եւ կը մաղթէ որ այս փոքրաթիւ բայց որակաւոր համայնքը միասնական ոգիով շարունակէ իր հոգեւոր եւ մշակութային կեանքը եւ յարճուն վերելք արձանագրէ:



Կիր 11 եւ 18 Ապրիլի երեկոյեան, Սուրբ Գրիգոր Լուսաւորիչ Եկեղեցւոյ խնամակալ մարմինը եւ Բարեշնորհ Նշան սարկաւազ Պասմանեան ունեցան կանոնագրի քննարկման ժողով, կանոնագրի պատճէնը ներկայացնելու համար Թեմական Խորհուրդին եւ յետ անոր վաւերացումին՝ պատկան նախարարութեան, ստանալու համար պաշտօնական արտօնագիր Հայ համայնքին համար եկեղեցիի մը կառուցման ի խնդիր: Յետ երկարատեւ քննարկման, կարելի եղաւ հասնիլ եզրակացութեան եւ տեղեկացուեցաւ առ որ անկ է: Ժողովին, որոշուեցաւ 25 Ապրիլին Մեծ Եղեռնի 106րդ տարեդարձը ոգեկոչել հովանաւորութեամբ Առաջնորդ Սրբազան Հօր, Սէյնթ Փիթըրզ Անկլիքան Եկեղեցւոյ մէջ:

Գշ 13 Ապրիլին Նշան սարկաւազ, Սուրբ Մարկոս Ղպտի եկեղեցւոյ մէջ հանդիպում մը ունեցաւ հոգեւոր հովիւ Պիշոյ Քահանային հետ: Քննարկուեցան երկու քոյր եկեղեցիներու յարաբերութեանց զարգացման հարցեր, որոնք հանգեցան դրական եզրակացութեանց: Նաեւ Նշան սարկաւազի կողմէ կատարուեցան Էքիւմենիք յարաբերութեանց վերաբերեալ առաջարկներ, որոնց դրական կեցուածք ցուցաբերեց Պիշոյ Քահանան:

Գշ 14 Ապրիլին, կազմակերպութեամբ «Լննէթ Պիշարա»ի (Սիրիաք Օրթոտոքս, Մէլքայթ, Քաղդէական եւ Հայ Առաքելական եկեղեցիներու յանձնախումբ), տեղի ունեցաւ հերթական դասախօսական երեկոյ արաբերէն լեզուով: Դասախօս՝ Մէլքայթ եկեղեցւոյ հոգեւոր հովիւ Ժան Փօլ վարդապետ Ապու Նաում: Նիւթ՝ «Մնացեալներուն մնացողները»: Վարդապետը յստակօրէն բացատրեց թէ ինչ էր պարտականութիւնը այն քիչ մնացողներուն, որոնք Քրիստոնէական հաւատքի ըմբռնումը ունէին: Ան օրինակները առաւ մարգարէութիւններէն եւ Քրիստոսի քարոզներէն եւ ուսուցումներէն: Աստուածաբանական բնոյթ կրող բարձրորակ այս դասախօսութեան ներկայ եղան աւելի քան 50 հաւատացեալներ, չորս համայնքներէն: Նշան Սարկաւազ դրուատանքով խօսեցաւ ձեռնարկին մասին եւ խոստացաւ իր գործնական մասնակցութիւնը բերել դասախօսական այս շարքին:

Կիր 25 Ապրիլ – Հովանաւորութեամբ Թեմիս բարեխնամ Առաջնորդ Տէր Հայկազուն Արքեպիսկոպոս Նանարեանի, կազմակերպութեամբ Օքլանտի Սուրբ Գրիգոր Լուսաւորիչ Եկեղեցւոյ Խնամակալ Մարմնին, տեղի ունեցաւ Ապրիլեան Նահատակներու 106րդ ամեակի ոգեկոչումը Թաքսիոնայի Ս. Պետրոս Անկլիբան Եկեղեցւոյ մէջ: Ներկայ էին 60ի մօտ Հայ եւ ոչ Հայ հրաւիրեալներ եւ հաւատացեալներ, որոնց կարգին՝ Մէլքայթ Եկեղեցւոյ հոգեւոր հովիւ Ժան Փօլ Ապու Նաում վարդապետը: Մարկոս Մարկաւազ Իսկէնտերեանի ղեկավարութեամբ եւ մասնակցութեամբ Չուարթնոց Երգչախումբի դպրուհիներուն տեղի ունեցաւ աղօթք, նման Չատկուան աղօթքին, որուն ընթացքին Տոքթօր Զաւէն Փանոսեան կարդաց Սրբազան Հօր Անգերէնով ուղարկած յատուկ աղօթք-պատգամը իսկ Նշան Մարկաւազ Պասմանեան կարդաց Ճաշու եւ արծակման Աւետարանները նաեւ Սրբազան Հօր իմաստալից պատգամ-աղօթքը՝ Հայերէնով: Աղօթքի բաժինը զբաղեցուց 45 վայրկեան:



Ամմիջապէս ետք, հանդիսավարութեամբ Նոր Զելանտայի Հայ Դատի Յանձնախումբի ատենապետուհի Օրիորդ Հուրի Երլտրզեանի, ի գործ դրուեցաւ ոգեկոչման յայտագիրը: Հանդիսավարուհին, իր բացման խօսքին մէջ բարի գալուստ մաղթեց ներկաներուն եւ հրաւիրեալներուն, հակիրճ բացատրութիւն տալով Հայ Դատի Յանձնախումբի տարած գործունէութեան մասին:



Գեղարուեստական փոքրիկ յայտագիր մը ի գործ դրուեցաւ: Պատանի ջութակահարուհի Տաիսիա Գրիգորեան մեկնաբանեց Կոմիտասի «Կրունկ» ը, յուզում պատճառելով ներկաներուն: Եւ Գայանէ Մարգսեան արտասանեց Պարոյր Մեւակի «Հպարտ Եմ» բանաստեղծութիւնը իսկ Անահիտ Մարգիսեան՝ Ես Իմ Անուշ Հայաստանին: Տիկին Իրինա Պաթաճեան դաշնամուրով նուագեց Արամ Խաչատուրեանի «Ժողովրդական» ստեղծագործութիւնները: Հուրի Երլտրզեան ներկայացուց օրուան բանախօս, Մասսի Համալսարանի քաղաքական գիտութեանց դասախօս՝ Փրոֆ Ռուբէն Ազիզեանը, նիւթ՝ «Հայաստանի Դիմագրաւած Մարտահրաւերները եւ Ստեղծուած Պատեհութիւնները Միջազգային Ապահովութեան Նոր Երջապատին Մէջ»



«Armenia's Challenges and Opportunities in the New International Security Environment»:

Շահեկան այս դասախօսութեան ընթացքին Փրոֆ Ազիզեան մեծ իմաստ տեսաւ այսօր իսկ ԱՄՆի նախագահ Պայտրնի Հայոց Յեղասպանութեան ճանաչման մէջ եւ ըսաւ թէ Հայաստանի առջեւ պատեհութիւնները Միջազգային ապահովութեան շրջանակներուն մէջ այսօր կը սկսէին, որովհետեւ ԱՄՆի նախագահին յայտարարութիւնը յանդուգն էր եւ ի նպաստ մեր դատին: Նախագահը «Ամերիկան ամէն ինչէ առաջ» լոզունգով չէ որ ներկայացաւ այլ անարդարութիւնները սրբագրելու որոշումով ըսաւ Ազիզեան : Փրոֆէսօրը անդրադարձաւ այն միջազգային բոլոր ենթադրութիւններուն թէ ինչո՞ւ նախագահ Պայտրն այս յայտարարութիւնը ըրած էր: Միւս կողմէն անդրադարձաւ այն իրողութեան որ Հայոց Յեղասպանութիւնը ինչպիսի ազդեցութիւն ունեցած էր միջազգային ղեկավարներու վրայ ինչպէս Լէմբին եւ Հիթլեր: Օրինակ տալով դեռ ուսանողութեան շրջանին Ռաֆայէլ Լէմբին հարց տուած էր իր ուսուցչին թէ ինչո՞ւ Թալաթ Փաշան սպաննուած էր եւ պատասխանը ինքը տուած, թէ ցեղասպան Թալաթը չէր դատուած եւ անպատիժ մնացած էր, ան ցեղասպանութեան ոճիրին համար պետք էր դատուէր եւ իր պատիժը ստանար, ըսած էր Լէմբին:

Ինչ կը վերաբերի մարտահարւերներուն, Դոկտ Ազիզեան երկփեղկումի մէջ տեսաւ այսօրուան Հայաստանը, զայն տեսնելով անլուծելի մարտահարւերներու առջեւ: Չորս զոյգ խոչնդոտներու մասին խորհրդածեց Փրոֆէսորը եւ ասով փակեց իր խօսքը: Առաջին զոյգը Թուրքիա-Ատրպէյճան համագործակցութիւնն է. այս երկու երկիրները այսօր մօտիկ համագործակցութիւն չեն ունեցած իրարու հետ. վկայ՝ Արցախեան պատերազմը: Երկրորդ զոյգը՝ ԱՄՆ-Իրան հակամարտութիւնն է: Նկատի պէտք է առնել որ Իրանը Հայաստանի դուրսի հետ կապի կարելոր ճամբան է սակայն ԱՄՆի թշնամին: Երրորդը՝ Ռուսաստան Վրաստան թշնամութիւնն է: Հայաստան Ռուսաստանէն կախեալ, իսկ հիւսիսի իր հարեւանը Ռուսիոյ թշնամին: Խոչնդոտներու չորրորդ զոյգը՝ Ամերիկեան եւ Ռուսական հակամարտութիւնն է: Ռուսաստան ոչ ժողովրդավար երկիր, ԱՄՆ՝ ժողովրդավար երկիր իսկ Հայաստանը դէպի ժողովրդավարութիւն ուղղուած երկիր...

Հանդիսավարուիին եզրափակիչ խօսքերէն ետք, Ս. Գրիգոր Լուսաւորիչ Եկեղեցւոյ Խնամակալ Մարմնին անունով, Տոքթ Զաւէն Փանոսեան շնորհակալութիւն յայտնեց ներկաներուն, յայտագրին մասնակիցներուն, հիւրերուն ինչպէս նաեւ Տիկնանց Օժանդակ մարմնին եւ հրաւիրեց Ժան Փօլ վարդապետը տալու իր օրհնութիւնը: Մթնոլորտէն յուզուած, միեւնոյն ատեն խանդավառ, Վարդապետը իր սրտի ու շնորհակալութեան խօսքը ուղղեց ներկաներուն եւ Արաբերէն լեզուով իր օրհնութիւնը սուսալ բոլորին եւ իր տպաւորիչ ձայնով, երգեց արձակման աղօթքը:

Ի յիշատակ մեր սուրբ նահատակներուն եւ Արցախեան պատերազմին գոհուած մեր զինուորներուն ու հայրենակիցներուն, Տիկնանց Օժանդակ յանձնախումբը պատրաստած էր աւանդական Հերիսա, որ հրամցուեցաւ եկեղեցւոյ կից սրահին մէջ: Ներկաները մեծ խանդավառութեամբ մեկնեցան 2.5 ժամ տեւած այս որակաւոր հանդիսութենէն, իրենց հետ տանելով ողբացեալ Զարեհ Արք Ազնաւորեանի Հայերէն Անգլերէն լեզուներով «Նահատակաց Ծարական»ը, որ ցրուեցաւ բոլոր ներկաներուն:



Հարցազոյց Տիկն Նարինէ Գրիգորեանի եւ իր օգնական/ ընկերակից տիկնայք Լիանա Պետրոսեանի, Գոհար Պաղտասարեանի եւ Արեւիկ Ստեփանեան-Ֆորտի հետ

Չատկական հաւաքէն ետք Փարոսի թղթակիցը հանդիպում մը ունեցաւ վերոյիշեալ տիկնաներուն հետ: Երիտասարդ տիկնաները լուսաբանեցին մեզ կարգ մը հարցերու մէջ զորս կը ներկայացնենք Փարոսի ընթերցողներուն: (Իսմը)

Փարոս – Կը շնորհաւորենք ձեր Սուրբ Զատիկը եւ ձեզ՝ յատկապէս, ձեր պատրաստած Չատկական գեղեցիկ գեղարուեստական յայտագրին համար: Բայց նախքան յայտագրին մասին խօսիլը, պիտի խնդրէի որ Տիկն Նարինէն ինքզինք ներկայացնէր մեր ընթերցողներուն, իսկ միւսները թող ներողամիտ ըլլան որ զիրենք այլ առիթներով պիտի ներկայացնենք ընթերցողներուն:



Տիկ Նարինե – Ես Արտաշատոցի եմ եւ ամուսնոյս՝ Աշոտին հետ չորս տարիէ ի վեր Օքլանտ կը գտնուինք աշխատանքի վիզայով: Հայաստանի մէջ դրամատուն աշխատած եմ: Եղած եմ Արտաշատի Ս. Յակոբ Եկեղեցւոյ դպրուհի, ժիր աշխատանք տարած եմ եկեղեցւոյ երիտասարդական հաւաքներուն, մասնակցած եմ 1700ամեակի երիտասարդական ընդհանուր ուխտագնացութեան՝ Խոր Վիրապ: Մեր այստեղ եկած օրէն, ամուսինիս եւ երկու աղջիկներուս հետ կը ծառայենք ՆՁի Հայկական Միութեան:

Փարոս – Ասկէ 25 տարի առաջ, Տիկին Սալբի Երլտրզեան նոյն այս շէնքին մէջ կը վարէր հայկական շաբաթօրեայ վարժարան մը մի քանի օգնականներով: Վարժարանը ունէր 16 աշակերտներ, եթէ ճիշտ կը յիշեմ: Այժմ դուք ալ դպրոց ունի՞ք:

Տիկ Նարինե – Դպրոց չունինք դժբախտաբար: 20ի հասնող այդ երեխաները որ այսօր տեսաք՝ դժբախտաբար մեծաւ մասամբ հայախօս չեն: Կիրակի օրերը այստեղ կը հաւաքուին եւ իրարու հետ կը խաղան: Երեք աշակերտներ արդէն կը հետեւին ՀԲԸՄի « Armenian Virtual College »ին եւ առցանց կը սորվին Հայերէն: Շատ օգտակար է ՀԲԸՄի այս ծրագիրը: Դժբախտաբար հնարաւորութիւններ չունինք զայն դասարանային մաշտապով օգտագործելու:

Փարոս – Իսկ այսօրուան այս գեղեցիկ յայտագիրը ինչպէ՞ս կազմակերպուեցաւ:

Խումբ – Ծնողները իրենց տուններուն մէջ սորվեցուցին երեխաներուն իրենց կատարելիքը: Միասնական փորձ չկարողացանք ընել սակայն երեխաները բաւական յաջող ելոյթ ունեցան: Այս ձեռնարկին առաւելութիւնը այն էր որ երեխաները հայերէնով բան մը սորվեցան եւ ներկայացուցին:

Փարոս – Իսկ ապագայ ի՞նչ ծրագիրներ ունիք –

Խումբ – Այս տարի կ'աւարտի ՆՁի Հայկական Միութեան 25 տարին: Այս առթիւ կը ծրագրենք վաւերագրական տեսանիւթ մը պատրաստել: Ի մտոյ Ապրիլի 24ն է, մտածած ենք սակայն չենք ծրագրած, Յունիսի 1ը Երեխաներու Պաշտպանութեան Միջազգային Օրն է, սակայն տակաւին խօսքի սահմաններուն մէջն ենք, գործնական ոչինչ: Իսկ մեր ընդհանուր ուղղուածութիւնը կազմակերպել է այնպիսի միջոցառումներ, ուր բոլոր սերունդներու ներկայացուցիչները մասնակից ըլլան, նման այսօրուան ձեռնարկին, որուն 70 տարիքէն մինչեւ 5 տարեկան երեխան մասնակցեցան:

Փարոս – Տիկին Նարինե, դուք անցեալ շաբաթ պարգեւատրուեցաք «Խաչի Կայանները» ծրագրին մասնակցելուն համար (Տես Փարոս թիւ 44): Էքիւմէնիք աշխատանք ալ կը վարէ՞ք:

Տիկ Նարինե – Ոչ, պարզապէս մեզմէ պահանջուած էր մասնակցիլ այդ յատուկ յայտագրին եւ մասնակցեցանք: Յարաբերութիւն ստեղծուեցաւ եւ հետաքրքրական առաջարկ եկաւ ինձի որ մենք Հայերէն երգեր սորվեցնենք Արաբ ուսուցիչներուն եւ աշակերտներուն իսկ իրենք՝ Արաբերէն երգեր: Խօսքը անշուշտ կը վերաբերի հոգեւոր երգերու: Մտածելիք առաջարկ է:

Փարոս – Դուք յիշեցիք թէ Կիրակնօրեայի եւ այլ հոգեւոր ծրագրերու մաս կազմած էք: Պատրաստակա՞մ էք դպրաց դասի մէջ պարտականութիւն վերցնելու:

Տիկ Նարինե – Ի հարկ է պատրաստ եմ:

Փարոս – Ի՞նչ պատգամ կամ առաջարկ ունիք:

Տիկ Նարինե – Իմ առաջարկս է որ քահանայ մը այստեղ գայ: Հոգեւորականի մը ներկայութիւնը մեծ բան կը փոխէ: Կարող հոգեւորական մը կը հաւաքէ համայնքը, հոգեւոր դաստիարակութիւն կը ջամբէ մեծին թէ փոքրին, Աստուծոյ կը մօտեցնէ մեզ բոլորս: Այլ համայնքներ ինչպէ՞ս կ'ընեն, նոյնիսկ մեր թիւէն նուազ թիւ ունեցող համայնքներ հոգեւորական կը պահեն: Համայնքի ղեկավարութենէն կը խնդրեմ այս մասին լրջօրէն մտածել: *(Առաջարկին համաձայն գտնուեցան նաեւ խումբի միւս անդամները ԽՄԲ.)*

Փարոս – Շատ հետաքրքրական առաջարկ է եւ խիստ կարեւոր: Ղպտի համայնքը մի քանի հոգեւորական կը պահէ ՆՁի մէջ թէկուզ 30 ընտանիք ունեցողի համար: Հասկնալի է ձեր առաջարկը, զայն կը յղենք նաեւ առ որ անկ է: Ծնորհակալութիւն բոլորիդ եւ ուժ ու կորով:

Հարցազրոյցը վարեց Նշան Պատմանեան

DIOCESAN NEWS

Thursday 1 April Maundy Thursday – As has become customary, on the morning of Maundy Thursday, Holy Mass was celebrated in the Holy Resurrection Church by His Eminence Archbishop Haigazoun Najarian, with the participation of the Parish Priests and Deacons. The Service was streamed live online. In the afternoon, the Washing of the Disciples' Feet service was held. The Archbishop washed the feet of children, symbolising Christ's disciples, followed by biblical teaching on the reason for the washing of the feet, recognising the humility of Jesus Christ, a quality which needs to be a virtue of every Christian believer, whether they be secular or cleric. Archbishop encouraged the parents to lead their children to participate in the Sunday school programs. The service concluded with the energised recitation of the Lord's Prayer by the children. Thanks to the easing of pandemic restrictions, the church pews were filled to capacity with community faithful attending this inspiring service.



point of death. Drawing a parallel with all the Armenian nation has endured from the start of both the 20th and 21st centuries, Archbishop exhorted that, although we were invigorated by the victories of 30 years ago, Artsakh has now come to this present state; however, as in the days of the Genocide, in the harsh desert, the Armenian mother did not despair, but instead raised a generation of hope-filled believers in the most cruel of conditions, and today, we will place our hope in God, and by our united efforts will prevail. 'Justice and truth cannot remain buried in the dark' concluded Archbishop Najarian. Archbishop thanked the parish priests, the deacons and acolytes, who contributed to this sacred three hour long service with their singing and recitations, we had been denied this for so long due to the Coronavirus.

Friday 2 April – The Burial and General Requiem service was held with Archbishop Najarian presiding over the service accompanied by the parish Archpriests, Reverend Father Norayr Patanian, Father Bartev Karakashian and deacons for the commemoration of the Burial of Christ, with a congregation of more than 150 community faithful participating.

Prior to the general requiem service, the Archbishop delivered a poignant sermon which detailed Christ's crucifixion, His death on the cross, His burial in the cave (explaining the Jews entombed their dead before the Sabbath). He described the bewilderment of the anointing women when informed that Christ's body was not there, God's Lamb was reunited with His Father. Archbishop explained that it was the harsh penalty imposed on criminals who conspired for

the government coffers or incited rebellion that they would be crucified. Christ was subjected to this cruel Roman punishment, due to His charge - 'King of the Jews' even though Christ taught and exemplified humility, He was the embodiment of humility. Archbishop posed the question; do we, in our lives, display love in action toward God as He loved us? Continuing, Archbishop explained that our demonstration of love is evidenced by our acceptance of Christ and our pursuit of His humility and His teachings on love. "We believe we have a purpose in this life, to prepare for Christ's second coming". Archbishop asserted that those believers who commit to the 40 days of lent or fasting are to be highly commended for their spirit of sacrifice.



Saturday 3 April – It is tradition now for Archbishop Najarian to celebrate Easter Eve Holy Mass at the Wentworthville Holy Trinity Church. Archpriest Father Bartev Karakashian celebrated Holy Mass in Holy Resurrection Church, with the Karasoun Mangouk Choir providing the choral accompaniment, with Deacon Vartan Elmasian leading. Father Avetis Hambarzumyan read the Easter Eve message of His Holiness Karekin II Supreme Patriarch and Catholicos of All Armenians. Holy Communion was offered and for the first time in a long while, the congregation was back in its familiar setting.



Sunday 4 April – Multitudes were gathered in Holy Resurrection Church to take part in the Easter Holy Mass with His Eminence Archbishop Haigazoun Najarian the celebrant. Some attended in fulfilment of their Lent observance, while others gathered to receive Holy Communion which had been denied to the community during the Coronavirus restrictions. The Combined Church Choir provided the choral accompaniment, with Deacon Vartan Elmasian leading. Archpriest Father Bartev Karakashian and Father Avetis Hambarzumyan assisted, as did the incense bearers Deacons Raffi Jebejian and Sako Askanian. Archpriest Father Norayr Patanian celebrated Easter Holy Mass at Holy Trinity Church.

In his meaningful sermon, Archbishop Najarian spoke of the misinterpretations of truth and reality, as people are led by their own agendas and decide accordingly, what truth is and what reality is. However, there is one truth, which radiates just as light does. Speaking of Christianity, Archbishop clearly explained that it is not faith for one day, but it is a religion that strengthens our spiritual temples, and that strength is the result of our united prayers. Continuing, Archbishop explained that the Holy Mass is a culmination of two statements – "Take, eat, this is my body, which is distributed for you and for many, for the restitution and remission of sins" and "Drink you all of this; this is my blood of the new covenant, which is shed for you and for many for the restitution and remission of sins". He explained that our spiritual forefathers included prayers that energise our souls so that we may pray and meet with God. "That moment when the believer meets with God in prayer is the most holy experience, because the soul of the believer is strengthened and lifted" stated Archbishop.

The Holy Mass is not only the present, but it also connects us with the past and the future, and it is there where the past or the future meets the present, together, that is eternity. Archbishop encouraged the congregation not to feel ashamed being a Christian, as our ancestors did not feel shame, our mothers did not feel shame during the Genocide, and the Apostles were not ashamed to pay the price of martyrdom for Christianity. In the same way, today, as defeated

in Artsakh, we will not fear defeat and by assembling our powers, we will stand, our talents, hands and options gathered, united to build our country, relying on the power of our will and inspired with faith in Christ.

Archbishop encouraged leading children to church, to grow into Christian Armenians, so that their spiritual growth will thrive with strong roots that blossom to benefit the nation and the perpetuation of faith.

Monday 5 April – The Remembrance of the Deceased was observed at Macquarie Park Cemetery where before the Genocide Memorial Archbishop Najarian presided over the requiem service for the souls of the departed accompanied by the parish priests. A large gathering of community members was present for the service. Blessed be the memory of the righteous.

Tuesday 7 April – Archbishop Najarian not only shows his care toward the believers, the school children and Armenian community organisations but also toward our seniors, who gather in the Holy Resurrection Church Hall three times each week, to meet and enjoy a



social day together in a warm and pleasant environment. The Armenian Community Welfare Centre ACWC organises monthly excursions, which had regrettably been placed on hold due to Covid. This was the first day since the easing of restrictions the outing was held, the destination chosen was the ‘Lavash’ Tavern at Ettalong Beach. The restaurant proprietors, well known to all in the community, are George and Nora Khouloumian. Close to 60 seniors were joined by the Archbishop on this day trip: demonstrating his care and respect toward each of them, our seniors are worthy of our love and respect. Also joining the seniors was Church Radio Program Coordinator, and ACWC and Young Mothers’ Group program coordinator, Mrs Marina Avagyan-Tchaprazian, who told stories and hosted games, adding fun to the enjoyable atmosphere.

Thursday 15 April – Archbishop Najarian presided over the Diocesan Council strategic planning meeting, which is an initiative introduced to the Diocese 18 months ago to engage in and manage current matters. A discussion among the group pursued on various core values after which a poll was taken among the members which to be evaluated at the next meeting. The Archbishop welcomed this meeting and encouraged the organisation of these meetings on a regular basis, which will undoubtedly benefit the progression of future Diocesan endeavors.

Sunday 18 April - Under the auspices of the Primate Archbishop Haigazoun Najarian, and organised by the Armenian Apostolic, Catholic and Evangelical Churches, with the participation of the Barnabas Fund, an Armenian Genocide Ecumenical Prayer Service was held in Holy Resurrection Church with close to 80 community members attending.

Following the united recitation of the Lord’s Prayer, representatives of the various denominations offered prayers – Armenian Catholic Church Very Reverend Father Parsegh Sousanian, Rob Floyd Associate General Secretary of the Uniting Church, Jude Simion, Barnabas Relief Education and Development (BREAD) General Manager, Reverend Father Hagop Sarkissian, Pastor of the Armenian Evangelical Church, Reverend Graham Perry of the Uniting Church, Central Coast Sydney. Parish Archpriest Father Norayr Patanian and Father Avetis Hambardzumyan also participated in the commemoration. The Archbishop delivered the closing prayer and benediction.



A fitting program of performances included international opera soprano Natalie Aroyan singing *Avè Maria* with Alex Sahagian accompanying on organ; Mariana Poghosyan singing *Der Getso ZHayes* with Boghos Keleshian accompanying on organ; Boghos Keleshian singing and on organ *Der Voghormia*; Armenian Evangelical Church Choir singing *Havadkes Chem Moranna*, Carlo Peurzekian on organ.

Reverend Krikor Youmoushakian introduced Baptist Church Minister who is also the current CEO of the Barnabas Fund Australia since 2018, Reverend Ashley Saunders, giving highlights of his biography and service, as a teacher, a lawyer and Christian minister. He shed light on Reverend Saunders' merits as a defender of the persecuted churches and a mediator and intercessor seeking peace, whether for individuals or communities, in both Australia and overseas.

Reverend Saunders was invited to deliver his message, printed in its entirety below –



I am moved and humbled to be at this Vigil, especially following the rendition of a song of which I'm glad the translation of the words in English were in the program because I'm sorry, I don't speak a word of Armenian.

I was moved by those words: "I will never lose my faith, I will never deny Him, I will carry the cross, Till I meet my Lord again"

The first time that I was in a country that did not have English as its main language, was in 2005, when I found myself in the Islamic Republic of Iran. There I had the privilege of meeting, in Tehran, an Armenian Pastor of the Pentecostal Church. To hear some of the circumstances that Christians face in that part of the world and other parts of the world, moved me greatly. At the time I was a Pastor at Frenchs Forest, just up the road from here, and it never occurred to me that I would be vocationally serving our persecuted brothers and sisters in Christ. So when three years ago the opportunity arose for me to serve as the Australian CEO of the Barnabas Fund, I was greatly moved and humbled, because as Reverend Krikor said, Barnabas Fund is an organisation, internationally, that serves Christians who suffer disadvantage, oppression or persecution because of their faith.

We have a model of working which goes from Christians, we don't go outside the Christian community for support. We work through Christians covering the trusted Christian organisations on the ground, and largely, to Christians. Based in particular to Paul's letter to the church in Galatia where in what we know as Galatians 6 verse 10 that said, do good to everyone but especially to those who belong to the family of faith or the household of believers.

It really is a privilege to serve our brothers and sisters who suffer for their faith. It is a privilege to be sharing with you today a very solemn day, a day in which we gather to pray and to remember. Today really is about remembering and you know, as you look at scripture, the word "remember" is a very important word and it is a very important theme. In some of the English translations of the scripture, the word "remember" occurs more than 230 times. It features prominently in the book of Exodus, in the account of God rescuing His people from slavery in Egypt.

We read in Exodus 2 starting at verse 23, "during those many days the King of Egypt died and the people of Israel groaned because of their slavery and cried out for help. Their cry for rescue from slavery came up to God and God heard their crying and God remembered his covenant with Abraham, with Isaac and with Jacob. God saw the people of Israel and God knew."

God heard their crying, God remembered the covenant with Abraham and Isaac and Jacob. God heard and remembered and by way of response, God's people are also called to remember.

So just a few chapters further on in Exodus, Exodus 13 verse 3, at the time of being informed about the institution of the feast of unleavened bread, Moses told the Israelites that the feast was to remember this day, "in which you came out of Egypt and out of the house of slavery for by a strong hand, the Lord brought you out of this place."

Generation after generation, century after century, every year to the present time, the Passover commemoration remembers God's faithfulness in rescuing His people from slavery.

One of the things that I find very interesting is that in the Passover, the descendants not only remember but they put themselves in the story. You see it wasn't just my ancestors that were delivered but I was delivered; because our ancestors stories become our story.

Let me illustrate if you'll allow me an indulgence to share one brief story from my own story. My mother's ancestors and therefore my ancestors on my mother's side, came out to Australia in the early 1800's and settled in the area of Dungog in the Hunter Valley of NSW. They were strong Christian folk, they had strong Christian convictions. My ancestor took off several acres from the farm property so he could form a chapel, a house of worship, that became known as Thalaba Baptist Church. A Baptist Church that exists to this day. I've never lived in that part of the world, I

grew up in Newcastle. I've visited Thalaba. I have heard the stories. I've walked amongst the gravestones. I'm telling you all this because it's my heritage. What happened all those years ago is part of my story. Just as what happened in the Ottoman Empire over 100 years ago have become the story of so many that have gathered here today. And, it is important to remember.

It is even important to remember atrocities, it is especially important to remember atrocities. Why is that? Well firstly because they have become the scars we bear. Secondly because it's one way of guarding against them reoccurring. One wonders whether what happened recently might not have happened if what happened 100 years ago had been recognised internationally. Thirdly, it's important to remember atrocities because the God who made heaven and earth is a God of justice and mercy of truth and of peace.

I find those four words very interesting and I wonder whether we often or frequently enough put them in the same sentence. Somehow they seem somewhat contradictory.

Renowned peace builder, John Paul Lederach who came to prominence with his extensive work in Nicaragua encourages us not to see the four elements of truth and justice and mercy and peace as conflicting voices but rather he urges us to create spaces that brings these four "social energies" as he calls them, together. He does this based on his reflection of Psalm 85, 7-11 in particular. I'll read those verses:

*7 Show us your steadfast love, O Lord,
and grant us your salvation.*

*8 Let me hear what God the Lord will speak,
for he will speak peace to his people,
to his faithful, to those who turn to him in their hearts.*

*9 Surely his salvation is at hand for those who fear him,
that his glory may dwell in our land.*

*10 Steadfast love and faithfulness will meet;
righteousness and peace will kiss each other.*

*11 Faithfulness will spring up from the ground,
and righteousness will look down from the sky.*

We are called to remember. We are called to be faithful. To persevere in faithfulness.

I'm going to conclude these brief reflections by reading from Jude's letter, the second last book from the Bible. A very short simple chapter. A letter written to encourage Christians doing it tough. A letter with a call to persevere, which is my encouragement to all of us here today.

"building yourselves up on your most holy faith, praying in the Holy Spirit,²¹ keep yourselves in the love of God, looking forward to the mercy of our Lord Jesus Christ to eternal life."

And the letter's closing benediction: -

"Now to Him who is able to protect you from stumbling, and to make you stand in the presence of His glory, blameless with great joy,²⁵ to the only God our Saviour, through Jesus Christ our Lord, be glory, majesty, dominion, and authority before all time and now and forever. Amen."

Following the program, all were invited to make their way to the Diocesan Centre reception lounge where refreshments were served, prepared by our attentive Diocesan Ladies Guild.

Sunday 18 April – In the evening, the Holy Resurrection Annual General Parish Meeting was held with Archbishop Najarian presiding. The meeting was chaired by Mr Armen Baghdasaryan the Armenian Secretary was Miss Marinè Anoushian and English Secretary Mr Vahè Boyadjian. The Resolution Committee members elected were Ms Sonia Berberian and Mrs Zepur Mouradian who tabled and presented the decisions taken by the meeting.

Elected Parish Councillors and office bearers were: Messrs Bedros Zorlu (Chairman), Zaven Yaghljian (Vice Chairman), Vrej Kurumlian (Secretary-Armenian), Arek Yapoudjian (Secretary-English), Ara Kopoushian (Treasurer), Avo Karageuzian, Vasken Amirzaian, Sarkis Mouradian, Kegham Anoushian, Meran Keshishian and Mrs Arpi Mouradian.

The meeting was closed with the Archbishop's message and benediction.

Paros editorial takes this opportunity to congratulate the Councillors wishing them fruitful service and gratitude is extended to Mrs Laura Artinian for her 14 years of tireless service within the Parish Council and for her ongoing service in a range of other capacities.

Friday 23 April – Archbishop Najarian presided over the Holy Trinity Church Annual Parish Meeting. Accompanying the Archbishop was Diocesan Council chairman Mr Sarkis Der Bedrossian. The meeting was chaired by Mr Joseph Kouyoumdjian and Mrs Silva Hacadurian the Secretary. The meeting examined the previous year's

Parish Council activity and financial reports as well as introductions of councillors to be newly elected. Archbishop Najarian provided details on the delay of the Parish Priest's visa and the progress thus far. Elected Parish Councillors and office-bearers were: Mr Markar Meguerditchian (Chairman), Mrs Lala Garabedian (Vice Chairperson), Mr Garo Arabian (Treasurer), Mr Garo Kouyoumdjian (Vice-Treasurer), Mr Harout Hajian (Armenian Secretary), Mr Souren Kirazian (English Secretary), Mr Aramayis Odesian (Liaison to Ladies Auxiliary), Mr Vazken Yegenian (Membership Coordinator), Mrs Arsho Tahmizian.

Due to circumstances beyond his control, Mr Souren Kirazian resigned from his position on the Parish Council; under the authority of the Primate and the Diocesan Council Mrs Salpy Dikranian-Pamboukian is his replacement.

Paros editorial congratulates the newly elected Parish Council, wishing the members a future of successful service.

Saturday 24 April 2015 to the present – Each April 24 Holy Mass is offered, dedicated to the Holy Saints of the Armenian Genocide. This year, Archbishop Najarian celebrated Holy Mass in Holy Resurrection Church with the participation of close to 150 members of the community faithful, gathered with representatives of the various Armenian community organisations. Before the Holy Altar, the Archbishop was accompanied by Archpriest Father Bartevo Karakashian and Father Avetis Hambarzumyan. Archbishop gave a relevant sermon which can be summarised in the following expression – *'Armenian people, awake and pen your fate'*. This statement carries a poignant message and bears a challenge to each of us, and to us as a people; with adherence, our nation can achieve its objective against the injustices inflicted on us, from the period of Vartanantz to Artsakh's latest war and resurgence from the unjust occupation. The service was streamed live on social media. Following Holy Mass, as has become customary, led by the Homenetmen scout marching band, the church procession comprising of the Archbishop,



Diocesan and Parish Councillors, the various church bodies, and Armenian community organisation representatives, made their way to Beauchamp Park where a service was held, before the Genocide Memorial Khachkar. Wreaths were laid and prayers raised for the eternal souls of the holy martyrs. Before the service concluded, Archbishop Najarian thanked all the organisations, the Permanent Representative of Artsakh in Australia, Homenetmen scouts and the school students for their united generational participation, symbolising the continuance of our nation. The March was also streamed live on Facebook thanks to the efforts of Mrs Taleen Marcarian.

In the afternoon, organised by the Joint Justice Initiative, thousands took part in the March for Justice in Sydney City. The Armenian Apostolic Church was represented by Reverend Father Avetis Hambarzumyan. Thousands gathered at the front steps of Sydney Town Hall, where Father Avetis and Reverend Youmoushakian raised prayers; leaders of the Greek, Assyrian and Armenian communities delivered their messages, all demanding the recognition of the Armenian Genocide by the federal government, particularly by the Prime Minister Scott Morrison. The March concluded with the closing remarks of the Armenian National Committee (ANC-AU) Executive Director Mr Haig Kayserian. The MC on the occasion was Miss Hourii Yeldezian Chairperson of ANC-NZ.

23 April - In the evening, with the joint participation of the three Armenian political parties, the Genocide commemoration was streamed live online, under the auspices of His Eminence Archbishop Haigazoun Najarian and patronage of the three Armenian Church denominations. The Archbishop gave his emotional message, emphasising the fundamental need for united efforts, for the rebuilding of Armenia and Artsakh. The Pastors of the Armenian Catholic and Armenian Evangelical Churches conveyed their messages. Addresses were delivered by political figures condemning Turkey and the call for the Australian Federal Government's recognition of the Armenian genocide, among which was the NSW Premier Gladys Berejiklian, as well as other Federal and State Opposition Leaders.

Tuesday 27 April – Archbishop Najarian presided over the periodic Diocesan Council meeting. As the date of the annual Diocesan Assembly approaches to be held on May 15 and 16 in Sydney, preparations will give rise to an additional meeting. Accordingly the Diocesan Council set a date for a special meeting dedicated solely to the agenda of the Assembly on May 4, to examine the reports, budget and so on. The meeting also reviewed the matter of the visa applications of the two parish priests and welcomed the news of the long-awaited Labour Agreement approval. The meeting was briefed on the monthly activities' report of the Primate, financial report as well as the activities of the three parishes with general business matters discussed also.

Friday 30 April – Accompanied by Father Avetis Hambardzumyan and Holy Resurrection Church Council Vice-Chairperson Mr Zaven Yaghljian, Archbishop Najarian visited architect and benefactors Mr and Mrs Loris and Sonia Kanjian at the Bupa Rest Home. Mr and Mrs Kanjian are the principal benefactors of the Diocesan Centre. Due to the former restrictions enforced by the Coronavirus and being of advanced age, venturing outside the rest home has made it difficult for them. Despite turning 95 years in 2022, Mr Kanjian is most alert and active and continues to produce beautiful drawings and images having turned his room into an art studio. His creative and colourful artwork will feature in the 2022 church calendar. Archbishop Najarian blessed Mr and Mrs Kanjian, admired Mr Loris' paintings and highly praised them. The editorial team of Paros congratulates Mr and Mrs Loris and Sonia Kanjian for their true understanding of the Diocesan Centre, and especially Mr Kanjian for his high calibre artistic talent, who, at the age of 94, still paints and creates day and night.



**IN MEMORIAM
ON THE PASSING OF MR NOUBAR KIRAKOSYAN IN YEREVAN**

Dear Father-in-Law and Father of
Reverend Father Khacher Harutyunyan and Yeretsgin Meline Kirakosyan-Harutyunyan
Parish Pastor of St Mary's Armenian Apostolic Church, Melbourne

ՅԱՒԱԿՑԱԳԻՐ

Թեմական Խորհուրդը ցաւակցութիւն կը յայտնէ Մեղայուրնի Հայ Առաքելական Սուրբ Աստուածածին Եկեղեցւոյ Հոգևոր Հովիւ, Արժանապատիւ Տէր Խոսէր Յարութիւնեանին եւ Երէցկին Մելինէ Կիրակոսեան- Յարութիւնեանին, Երէցկնոջ հոր՝ Նուպար Կիրակոսեանի վաղախաւ մահուան առթիւ: Նուպար Կիրակոսեան իր մահկանացուն կնքեց 69 տարիքին, Երեքշաբթի 13 Ապրիլին, Երեւանի մէջ, յետ կարճատեւ հիւանդութեան:

Խունկ ու սոյոթք հանգուցեալի յիշատակին եւ Սուրբ Հոգւոյ մխիթարութիւն՝ Արժանապատիւ Տէր Հօր, Երէցկնոջ եւ ընտանեկան պարագաներուն:

Թեմական Խորհուրդ Աւստրալիոյ եւ Նոր Զելանտայի Հայոց Թեմին



Blessing Ceremony of the New Bus & Office of the Armenian Community Welfare Centre

On 28 April the Armenian Community Welfare Centre Board organised the blessing of its new bus and offices. Presided by His Eminence Archbishop Haigazoun Najarian and accompanied Reverend Father Bartev Karakashian and Reverend Father Avetis Hambarzumyan the following distinguished guests were present for the occasion: representatives from the Diocesan, Properties and Parish Councils, Mrs Hermine Partamian, Performance Team Leader of Funding Arrangement and Manager of Health Grants as well as the ACWC seniors, the staff, the volunteers and the Board Directors.

Firstly, Archbishop Najarian blessed the newly purchased bus and Mr Lee Wilcox the volunteer driver and wished the seniors very safe trips to and from the ACWC centre. Archbishop also thanked the Australian Government especially the Department of Health and Multicultural NSW for their ongoing support to the ACWC and the Australian senior citizens, on this occasion the Australian Armenian Community. He thanked the efforts of Mrs Partamian and wished for all community members to follow in her footsteps in serving their country and communities.



Following the blessing ceremony and photographs around the bus,

the guests ascended to the newly allocated and refurbished ACWC office. His Eminence Archbishop Najarian with ACWC Board Director Mrs Zepur Mouradian cut the ribbon to mark the official opening of the new workplace. Inside, Archbishop Najarian with the Reverend Fathers blessed the area and wished the ACWC staff and Board Directors prosperous and new achievements in their work.

Diocesan Council Chairman Mr Sarkis Der Bedrossian also wished the ACWC well and congratulated them on their fruitful work and contribution.

At the Edgarian Hall the distinguished guests joined the seniors

for a delicious lunch and enjoyed the seniors' performances. Mrs Marine Avagyan-Tchaprazian welcomed the guests and thanked Mrs Hermine Partamian, the ACWC Board Directors for their ongoing support.

On behalf of the ACWC Board members Mrs Zepur Mouradian welcomed everyone on this happy occasion and thanked Father Avetis Hambarzumyan, Mr Garbis Mouradian, Mr Vahe Boyadjian and Mr Sarkis Mouradian who all helped the ACWC in the bus purchase. She also thanked the Parish Council, Father Hambarzumyan and Mr Babken Kozan Oghli for the realisation of the new ACWC office space. Special words of gratitude and acknowledgment were addressed to Mr and Mrs Kevork and Marine Tchap-



razian for their contribution for the office furnishings, Mr Tchaprazian was also awarded an Appreciation Certificate and a tokenistic gift for his generosity.

Finally, Mrs Mouradian thanked Yereckin Hasmik, Marine, absent staff, the volunteers and the seniors for their work and support. She confirmed that ACWC Board's work is measured by the satisfaction and contentment of the community members.

Mrs Partamian addressed the attendees and assured that the seniors and the aged population's welfare is always at the peek of the Australian Government's agenda. She commended the ACWC's work and highlighted the Australian Armenian community must always seek new heights and achievements.

The event was concluded with high spirits and exuberance.



PARISH NEWS

WENTWORTHVILLE – Sydney

Armenian Apostolic Church of Holy Trinity on April the 4th.



ACYA Holy Trinity would like to thank all those who attended Holy Mass on Easter Sunday at the

ACYA Holy Trinity made its presence known throughout the day by organising various activities for children such as setting up a jumping castle and a face-painting stand. Additionally, youth members sold Dessert Boxes which featured a variety of delicious treats such as cookies, chocolate eggs, doughnuts, chocolate strawberries and wafers.

Our contributions were met with enthusiasm from the community. The children especially were delighted by the jumping castle, face painting and treats available on the day. Additionally, we were able to completely sell out all Dessert Boxes prepared for the event, raising funds for the church. Afterwards ACYA participated in events held in our lunch hall upstairs, joining in on the Havgitakgh game and thanking all those who attended for their ongoing support of our activities.

This event was significant as it was the first Easter we as ACYA officially participated in, having not been able to last year due to the COVID 19

pandemic. We look forward to many more contributions to our church and community in the coming year. If you are interested in learning more about our youth group please follow us on our social channels at: <https://www.facebook.com/acyaholytrinity> and <https://www.instagram.com/acyaholytrinity/>.



*Raffi Markarian
Chairman ACYA Holy Trinity Church*

PARISH NEWS

AUCKLAND – News Zealand

Sunday 4 April 2021 in the northern Auckland suburb of Takapuna, and organised by the St Gregory the Illuminator Church Committee, a prayer vigil, appropriate to the rank of Diaconate was held in St Patrick's Anglican Church. Close to 30 community faithful were gathered. The choir members included six females – Mesdames Salpy Yeldezian, Ankinè Yeldezian, Ani Yeldezian,



Hedi Ovanesofi, Ani Yagoobian and Rose Safarian, and incense bearer Acolyte Hagop Yeldezian. With the guidance of Reverend Father Bartev Karakashian and the authority of His Eminence Archbishop Haigazoun Najarian, Deacon Nishan Basmajian compiled an appropriate prayer book, which included a range of prayers and sermons which are normally available for the use of clergy. During the 50 minute service, Salpi Yeldezian read the Easter liturgical passage and Deacon Nishan Basmajian recited prayers and passages from the scriptures relating to the Absolution, the Prayer of Repentance and an Easter Episcopal message addressed from the Primate to the Armenian community of New Zealand. All present in the congregation conveyed their appreciation to their brother and sister deacons and choristers, for their part in the short but inspiring service. Following the service, the close to 40 community members took part in an Easter feast, at the Aubergine Restaurant, head chef, Miss Liza Basmadjian, immigrated a short time ago from Lebanon, and has already received acclaim in the area for her middle eastern cuisine.

Monday 5 April in the morning, an Easter gathering, organised by the committee of Armenian Society of New Zealand was held in the Meadowood Community House with close to 20 children performing in an Easter community celebration. The MC Gayane Sarkissian produced and directed the event. Noteworthy musical performances by - Arsen Sarkisian on clarinet, Hagop Iskenderian on violin, Vasken Vartanian on guitar, Michael Toprovolsky on guitar, Narine Krikorian on keyboard and singers, Anahid Sarkisian and Louisa Krikorian, performing folksongs - *Guzem Nennè* and *Pingeol*. The organisers of the event were Mesdames Narine Krikorian and Liana Bedrossian, Kohar Baghdasarian and Arevig Stepanian-Ford. The children presented two plays, one recitation, songs and Armenian folk dances. Deacon Margos and the female choristers sang the Lord's Prayer, and the Gomidas arranged *Soorp Soorp* was the opening prayer. The close to 60 attending were guests for lunch, enjoying a fine array of dishes prepared by the Armenian ladies. The Paros editor conducted an interview with the organising ladies which can be read in on page 31. This three-hour event received excellent feedback from the participants. In turn Paros editorial extends its commendation of the efforts of the small but remarkable community, with hopes that their united efforts in spiritual and cultural life continue to grow and thrive.



Sunday 11 to 18 April the St Gregory the Illuminator Church committee and Deacon Nishan Basmajian attended a meeting focusing on the planning of the Church's By-Laws and in due course, its presentation and ratification by the Diocesan Council in order to achieve an official permit to run a church for the local community. After a long period of discussion the members reached a unanimous conclusion to achieve this goal. It was decided that the 106th anniversary of the Armenian Genocide would be commemorated on 25 April in St Patrick Anglican Church, under the auspices of the Primate Archbishop Haigazoun Najarian.

Tuesday 13 April – Deacon Nishan met with Reverend Father Bishoy Mekhaiel of St Mark Coptic Church. Discussions centered on the relations between the sister churches and resulted in constructive conclusions. Deacon Nishan presented proposals in relation to ecumenic relations, which were met with positive viewpoints by Fr Bishoy.

Wednesday 14 April – Organised by the Lejnet Bishara committee (comprised of representatives of the Syrian, Melkite, Chaldean and Armenian Apostolic Churches), as part of the periodic program, a lecture was delivered, in the Arabic language. The keynote speaker was Melkite Church parish priest, Reverend Father Jean-Paul Abou Naoum. The topic was “The Remaining Remainder”. He clearly defined the duty of the remnant, who are those Christians who have a sound comprehension of faith; giving examples from the prophecies, Christ’s sermons and teachings. More than 50 individuals from the four communities attended this excellent theological lecture. Deacon Nishan spoke of the event with high regard and promised to apply his own personal contributions in this line of lectures.

Sunday 25 April under the auspices of the Primate Archbishop Haigazoun Najarian and organised by the St Gregory the Illuminator Church Committee of Auckland, the 106th anniversary of the Armenian Genocide was commemorated in St Peter’s Anglican Church Takapuna. Close to 60 Armenian locals and non-Armenian guests and the faithful were present, including Reverend Father Jean-Paul Abou Naoum of the Melkite Catholic Church. Deacon Margos Iskenderian led the liturgy with the participation of the Zvartnots Choir; a prayer vigil similar to the Easter service was conducted and Dr Zaven Panossian read Archbishop Najarian’s English prayer-message dedicated to the occasion whilst Deacon Nishan Basmajian read relevant passages from the New Testament and Archbishop’s poignant message-prayer in Armenian. The prayer vigil was a 45 minute session. Immediately following, the ANC-NZ Chairperson Miss Hourì Yeldejian introduced the commemoration program. As the MC for the event, she welcomed all the guests and community members in her opening address and provided a brief summary of the ANC Committee’s vision and projects.

Musical performances were included in the evening’s program. Young Daisia Grigorian presented Gomidas’ stirring ‘*Groong*’, arousing the emotions of all

Hayasdanin, Mrs Irena Bastajian performed Aram Khachadourian’s ‘*Joghovrtagan*’. Hourì Yeldejian presented the evening’s keynote speaker, Massey



University Director of Centre for Defence and Security Studies Prof Rouben Azizian – topic “Armenia’s Challenges and Opportunities in the New International Security Environment”.

During the course of this valuable lecture, Prof Azizian emphasised the significance of US President Biden’s recognition of the Armenian Genocide as a bold gesture of relevance in Armenia’s security in the Middle East and in support of our cause. The President’s address on this topic did not centre on the slogan “America First” rather, to right the wrongs of injustice. The Professor reflected on the international observations as to why President Biden made this announcement. On the other side of the argument, he touched on the impact of the Armenian Genocide on the policies of leaders such as Lemkin and Hitler. He gave the example of Raphael Lemkin while still a student, posing the question to his professor, asking why Talat Pasha was assassinated, and replied himself, genocidal Talat had not been tried in a court of law and had remained unpunished, he should have been tried and given his just punishment for his crimes.



present. Gayanè Sarkisian recited Baroyr Sevag’s ‘*Hbard Em*’ and Anahid Sarkissian ‘*Yes Im Anoush*

What is different today in the battles faced by Armenia, Prof Azizian continued, today Armenia faces a two-fold irresolvable battle. He examined the four-dual obstacles before concluding his speech. The first dual obstacle Turkey-Azerbaijan joint operations; these two countries have not had such close relations; evidence is the Artsakh war. The second is the USA-Iran relations. We need to take into account that Iran is the path to Armenia's route outside and that the USA is their enemy. The third dual obstacle is Russia-Georgia. Armenia is dependent on Russia and its northern neighbour Georgia is its enemy. The fourth-dual battle relates to the American and Russian conflicts. Russia is an undemocratic country, America is a democratic country and Armenia is a country heading towards a democracy.

Following the closing remarks of the MC, on behalf of the St Gregory the Illuminator Church Committee, Dr Zaven Panossian thanked all present for their presence, the Ladies Auxiliary body and invited Father Jean-Paul to offer his benediction. The atmosphere was both emotional and electric, the Reverend Father expressed his sentiments, thanking and blessing all present, and sang the closing prayer in his impressive voice.

In remembrance of the holy martyrs, our sacrificed soldiers and fellow Armenians of the Arstakh war, the Ladies Auxiliary committee had prepared the customary Herissè, which was served in the adjacent church hall. All left the two and a half hour long high quality event elated, taking with them a token encapsulating the commemoration - the late Archbishop Zareh Aznavourian's composition in English and Armenian "*Nahadagats Sharagan*".



Interview with Mrs Narinè Krikorian and her assistant/ colleagues, Mesdames Liana Bedrossian, Kohar Baghdasarian and Arevig Stepanian-Ford

Following the Easter event, the Paros correspondent met with the above-mentioned ladies. The young ladies enlightened us on a number of key points which we present to our Paros readers. (Ed)

Paros – We congratulate you on the success of the Holy Easter celebrations and particularly the organisation of the outstanding Easter recital. Firstly, before we speak about the program, I would like you to introduce yourself to our readers, and over the coming months, we will give the opportunity for an introduction of our other ladies.

Mrs Narinè – I am an immigrant from Ardashat and my husband Ashod and I have been in Auckland for four years on a working visa. I worked in a bank in Armenia. I was a choir member of the St Hagop Church in Ardashat and enjoyed an active part in the youth programs, participated in the 1700th anniversary youth pilgrimage to Khor Virap. Since our arrival, my husband, two daughters and I have served the Armenian Society of New Zealand.

Paros – 25 years ago, Mrs Salpy Yeldezian established the Armenian Saturday school with the aid of a number of assistants. The school had 16 students if my memory serves me correctly. Do you currently run a school?

Mrs Narinè – Unfortunately, we do not have a school. The close to 20 children who you have just witnessed the performances of, it grieves me to say, do not speak Armenian. On Sundays, they gather here and play together. Three students participate in the AGBU Armenian Virtual College and learn Armenian online. This AGBU initiative is crucial. Unfortunately, we do not have the resources to facilitate teaching in a classroom setting.

Paros – How was today’s delightful program achieved?

Group – The parents taught the children their parts in their own homes. We were unable to rehearse together however the children were able to present a successful program. The greatest benefit from this event was that the children learnt and presented something in Armenian.

Paros – What projects are planned for the future?

Group – This year, the Armenian Society of New Zealand celebrates its 25th anniversary of establishment. We plan to produce a documentary video dedicated to this. It will soon be April 24 and we have not planned a commemoration; on June 1 it is International Children’s Day however we have not put our ideas into practice. Our vision is to organise the resources at our disposal in such a way that all generations can participate; as was evident today participants were aged from 70 years to five years.



Paros – Mrs Narinè, last week you were recognised for your participation in the Stations of the Cross event, (Paros no 44). Are you engaged in Ecumenical projects?

Mrs Narinè- No, we were simply asked to take part in that particular event, which we did. Relationships were formed and an interesting proposal was put to me, that we teach Armenian songs to Arabic teachers and students and they, in turn, teach Arabic. This is in relation to spiritual songs of course. It is a proposal worth considering.

Paros - We recall that you have led Sunday School classes. Are you prepared to resume your services in the choir?

Mrs Narinè Yes of course, I am ready.

Paros – What message or suggestion would you offer?

Mrs Narinè – I would suggest that a priest be assigned here. The presence of a cleric changes matters drastically. A capable priest can gather the community, could teach spiritual truths to the mature and the young, draw us all closer to God. How do the communities here, with community numbers smaller than our own, successfully support a parish priest? I ask the community leaders to consider this seriously. (All members of the group were in agreement of this suggestion).

Paros – It is a very interesting suggestion and crucially important. The Coptic community maintains a few clerics in their NZ communities of around 30 families each. Your suggestion is understandable and we will direct it to the relevant authorities. Our thanks to you all, we wish you strength and success.

Interview conducted by Nishan Basmajian

Letter from Archbishop Haigazoun Najairan to Prime Minister Scott Morrison on the Occasion of the 24 April Genocide 106th Commemoration

SN118/04/21

12 April 2021

*Hon Scott Morrison, Prime Minister of Australia
Dear Prime Minister,*

Every year on the 24th of April, Armenian-Australians join compatriots and friends from around the world in commemorating the systematic persecution of 1.5 million of our ancestors – as well as over 1 million Assyrians and Greeks – between 1915 and 1923, perpetrated by the Ottoman Empire.

As a result, we will once again be commemorating the occasion of the Armenian Genocide virtually, on Friday 23rd April, 7:30 pm via a Facebook and YouTube live stream event.

This year, the Armenian-Australian community is hopeful that your statement will reflect your beliefs on the issue and characterise the events of 1915 as you did in your statement in the House of Representatives on the 26th of May 2011, calling the Armenian Genocide the 'greatest crime against humanity'. This statement a decade ago was well received by our community and we are hopeful that these same sentiments will be echoed, this time as Prime Minister.

Our community, on several occasions, has expressed frustration and extreme disappointment in the repeated failures of our past leaders to recognise the Armenian Genocide, explaining that the continued denial could be encouraging the next perpetrator of genocide, just as the Armenian Genocide of 1915 inspired Adolf Hitler's Holocaust of the Jewish citizens of Europe during World War II. We are now seeing this unfold in Syria with the Republic of Turkey's systematic persecution and ethnic cleansing of Kurds and other ethnic minority groups from their ancestral lands.

We believe that becoming Prime Minister should not compromise your own values and opinion and it should not compromise our Australian values standing up for human rights and standing on the right side of history. It is imperative our nation honours the memory of our ANZAC's and Australian history by recognising our role in assisting victims of the Armenian Genocide. It is time we acknowledge and recognise this unique history as you did when quoting one of our ANZAC heroes Thomas White, a pilot of the Australian Flying Corps, who was captured by Ottoman soldiers and observed the genocide of the Armenian people. ANZACs and many others like White were leaders in standing for what was right.

In 2018, the Australian House of Representatives debated an unprecedented motion calling on the Federal government to recognise the Armenian Genocide through the prism of Australia's first major humanitarian relief effort.

Following on, in 2020, over 40 Federal Members of Parliament and Senators came together from all parties to sign affirmations of support for the Joint Justice Initiative declaring their unwavering support for Australia to become the next nation to stand up for justice and recognise the Armenian, Assyrian and Greek Genocides.

We believe that now is the time given that you are not alone. We believe it is essential that the Prime Minister's statement reflects the will of our elected representatives in the Australian Parliament. Like countless nations around the world, it is time we reject foreign threats and gag orders imposed by an authoritarian regime.

On behalf of the 50,000 Armenian Australian's, we urge you to officially characterise the events of 1915 by their true name - Genocide.



*Archbishop Haigazoun Najarian
Primate of the Armenian Apostolic Church of Australia and New Zealand*



NSW Ecumenical Council Inc.

Rev'd Dr Ray Williamson OAM
President

Very Rev'd Fr Dr Shenouda Mansour
General Secretary

19th April 2021

Member Churches:

Anglican Church
(NSW Dioceses)

Antiochian Orthodox
Church

Armenian Apostolic
Church

Assyrian Church of
the East

Bruderhof Australia

Congregational
Federation of NSW

Coptic Orthodox
Church

Ethiopian Orthodox
Tewahdo Church

Greek Orthodox
Church

Indian Orthodox
Church

Lutheran Church of
Australia (NSW
District)

Mar Thoma Church

Religious Society of
Friends

Syrian Orthodox
Church

The Salvation Army

Uniting Church
(NSW/ACT Synod)

Observer Church:
Roman Catholic
Church (NSW / ACT
Province)

Associated with the
National Council of
Churches in
Australia (NCCA)

The Hon. Scott Morrison MP
Prime Minister of Australia
scott.morrison.mp@aph.gov.au

(Via Email)

Dear Mr Morrison,

Every year on the 24th of April, Armenian-Australians, with many around the world, commemorate the systematic extermination of 1.5 million of their ancestors – as well as over 1 million Assyrians and Greeks – between 1915 and 1923, perpetrated by the Ottoman Empire.

Last year, to commemorate the 105th anniversary of that atrocity, the NSW Ecumenical Council issued a Commemorative Statement, in which it recognised both the genocidal nature of those horrific events and the importance of remembering and learning from such dark chapters in human history to ensure that such crimes against humanity are not allowed to be repeated.

Since that anniversary a year ago, within the Australian Parliament over forty Members and Senators have come together from all parties to declare support for Australia to stand up for justice and to recognise the Armenian, Assyrian and Greek Genocides.

More than thirty nations have already officially done so and called on Turkey to do the same. Yet, Australia continues to fall short! It is time for the Australian Government, on behalf of the nation, to recognise officially this crime against humanity as an act of genocide.

From my close association with the Armenian Apostolic Church, one of the member churches of this Council, I am very aware of the Armenian community's extreme disappointment in the repeated failures of the Australian Government to give this recognition.

I strongly urge you, as the prime Minister, to do so this year without further delay.

Yours sincerely,

Ray Williamson

The Reverend Dr Ray Williamson OAM
President



**Rev. Prof. Dr Ioan Sauca, Acting General Secretary
of the World Council of Churches (WCC)
Letter to United States President Joe Biden**

Geneva, April 20, 2021

Recognition of the Armenian Genocide

Dear President Biden,

As we approach the 106th anniversary of the Armenian Genocide, carried out by the Ottoman Empire from 1915 to 1923, resulting in the deaths of 1.5 million Armenians, we are faced again with the reality that this tragedy has still not been officially recognized by many world authorities, including the United States.

Recognition of the Armenian Genocide is a matter of fundamental principle, an essential step towards healing, reconciliation and reparation, and – most importantly – a vital measure for the prevention of genocide today and in the future.

Mr President, as you certainly know, the Armenian Genocide is not an allegation, an interpretation, a personal opinion or a point of view, but rather a well documented fact supported by an overwhelming body of historical evidence.

The World Council of Churches strongly requests official recognition by the Government of the United States of America of the Armenian Genocide, as a sign of your commitment and your leadership for human rights, justice and peace in the world.

Yours sincerely,

Rev. Prof. Dr Ioan Sauca
Acting General Secretary

CONGRATULATIONS TO
Diocese Ladies Guild Member and
Long-standing Holy Resurrection Church Members
MR & MRS KEVORK & SOSY BOGHOSSIAN
on the birth of their first grandson

Փարոսի Իմբրագրությունը կը շնորհաւորէ Միտնիի Հայ Առաքելական Եկեղեցւոյ վաստակաշատ անդամ եւ Առաջնորդարանի Տիկնանց Յանձնախումբի ժրջան անդամուհի Տէր եւ Տիկին Գէորգ եւ Սոսի Պողոսեանի թոռան Մայրիկ ծնունդը՝ 23 Մարտ 2021ին: Կը շնորհաւորենք նաեւ Մայրիկ ծնողքը Յարույժ եւ Էլիշա Պողոսեանը, մայրթերով առողջութիւն եւ երջանկութիւն:

**GET WELL WISHES TO
MR HAGOP KAZANJIAN**
and a speedy recovery after a sudden illness
and experiencing visual impairment.

«Եւ Հիւանդաց Բժշկութիւն...»
Փարոսի Իմբրագրական Կազմը բարի սպասքինում կը մատթէ Պարոն Յակոբ Գազանճեանին իր անակնկալ հիւանդութեան եւ տեսողութեան կրած վնասին համար: Ատոռծմէ կը խնդրենք շուտաւիտջ սպասքինում իսկ Տիկին Արիի Գազանճեանին՝ ծով համբերութիւն: Տէր եւ Տիկին Գազանճեան, տասնամեակներէ ի վեր, զօրակից եղած են Ս. Յարութիւն Եկեղեցւոյ, Ազգային հաստատութիւններուն եւ Առաջնորդարանին: Անոնք նուիրած են եկեղեցւոյ շրջափակին մէջ գետեղուած իսաշարր: Գիտակից Առաջնորդարանի առաքելութեան, մի քանի ամիս առաջ անոնք Առաջնորդարանին նուիրեցին Մեծի Տանն Կիլիկիոյ հրաշալի հրատարակութիւններէն Բարձրբերդի Աւետարանը որուն բնագիրը գրուած է 1248 թուականին:

Friends of the Diocese

Archbishop Haigazoun Najarian
Mr & Mrs Sarkis & Alice Der Bedrossian
Mr & Mrs Kevork & Marina Tchaprastian
Dr & Mrs Artin & Maro Jebejian
Mr & Mrs Avo & Jackie Tevanian
Mr & Mrs John & Taleen Marcarian
Mr & Mrs Stepan & Hilda Kerkyasharian
Holy Resurrection Church
Mr Henry John

Mr John Nazarian
Dr & Mrs Garo & Laura Artinian
Messrs Hratch & Zohrab Keverian
Mr & Mrs Hayrig & Harriet Andriasian
Mr & Mrs Aris & Anahid Eyanian
Mr & Mrs Diran & Virginia Vahratian
Mrs Ello Meguerditchian,
Alexander & Robert Yaghljian Family
Mr & Mrs Hagop & Asdghig Alajajian
Mr & Mrs Hovhannes & Asdghig Kharadjian
Mr & Mrs Armen & Karine Baghdasarayan

Dr & Mrs Assadour & Gracy Ekmejian
Mr & Mrs Jack & Sirvart Elmassian
Mr & Mrs Vicken & Arsho Kalloghlian
Mr & Mrs Zaven & Marianne Yaghljian
&
Our Anonymous Donor Friends

Thank You to
Dr & Mrs Artin & Maro Jebejian
for their ongoing support & sponsorship
of Paros

To become a Friend of the Diocese
or discuss sponsorship please contact
Mrs Laura Artinian on 0409049304



ANNOUNCEMENT

**ARARAT HALL
3 GRATTAN CRESCENT,
FRENCHS FOREST**

*Recently acquired by the Diocese
of the Armenian Apostolic Church
of Australia & New Zealand*

The Diocesan Council is making the Hall available to any
Community organisation or individuals for the use of private
family events, gatherings, community meetings etc.
For access and terms please contact the Diocesan secretariat
Phone: 02 9161400, Email: diocese@armenian.com.au

EM Funerals

Serving the Armenian community with Dignity, Compassion & Excellence

We will always answer your call to help

*"It would be an honour
for me and my
compassionate staff to
assist you in your
time of need."*



Ello Meguerditchian
0405 675 571
ello@emfunerals.com

Սիւտնիի Հայ գաղութի կողմէ ճանչցուած **Էլո Սկրտիչեանը** պատրաստ է լաւագոյնս
օգտակար հանդիսանալու թաղմանական ամբողջական ծառայութեան սպասարկութեան

Personalised, professional service • Burial or cremation services • Complimentary concierge service
Fluent in English and Armenian languages • Repatriation of remains (to and from overseas) • All cultures

For your peace of mind, ask about our Pre-Paid Funerals* - 3 years interest-free payment plan available

*For funeral services only, burial plots not included.